

Ք Ր Ո Ն Ի Կ

ԿԱՅՈՒԹԻՒՆԸ ԽՈՐՀ · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՁ · — Այն քիչ մը բանը զոր կ'իմանանք Խորհրդային Հայաստան օրաթերթին տուած ցանցառ լուրերէն, — ու միմիայն անոնցմէ, — տխուր է ընդհանրապէս, ու մանաւանդ՝ մեծ մասամբ՝ անորոշ կամ կիսկատար: Հիմայ, բազմատելով մեր այդ Հայաստանի Հանրապետութեան այսօր անոր երէկին հետ, աւելի եւս ուժգնօրէն կը զգանք թէ այդ երէկը, մեր ըմբռնումներուն ու սկզբունքներուն հետ անհամաձայն կէտեր ներկայացնելով հանդերձ, ո՛րքան լուսաւոր, բերկրառիթ, ոգեւորիչ կողմեր ունէր: Գրական, գեղարուեստական, գիտական ի՛նչ արժէքաւոր գրքեր — պարունակութեամբ՝ ու մերթ տպագրութեամբ ալ՝ գեղեցիկ, — լոյս կը տեսնէին հոն: Խորհրդային Արուեստ ու Գրական Թերթամսաթերթերը ճոխ ու շահեկան բովանդակութիւն մը ունէին, մեր երկրի մտաւորական շարժման, մեր հայրենիքի ինքնուրոյն մշակութի զարգացման վրայ մեզի լայն տեղեկութիւններ, վաւերագրեր ու մեկնութիւններ կուտային: Խորհրդային Հայաստան օրաթերթին գրական ու բանասիրական բաժինը հետզհետէ աւելի հարուստ ու ալլազան կը դառնար: Ատոնց մէջ արտայայտուած գաղափարներէն ոմանց համամիտ չըլլալնիս պատճառ մը չէր որ չզնահատէինք անոնց մէկ կարեւոր մասին մէջ յայտնուող մտաւորական լուրջ ճիգը, գրական տաղանդը, բանասիրական հմտութիւնը: Ուրա — խութեամբ կը հետեւէինք Պետական Թատրոնի

և Օփերայի իրականացուցած յառաջգիմութեանց, մեր նկարիչներուն, արձանագործներուն, երաժիշտներուն, ճարտարապետներուն արտագրած նորանոր գործերուն: Անշուշտ բտեղծագործական այդ շարժումը ամբողջովին չէ կասած այսօր սկսուած աշխատանքը որոշ շափով կը շարունակուի, ինչպէս կը տեսնենք Խորհրդային Հայաստանի տուած տեղեկութիւններէն: Բայց նուազումը, թույլացումը կը զգացուին վերելքի այս ընդհանուր ճիգին մէջ, որովհետեւ կարեւոր ուժեր անհիմ ամբաստանութիւններով հեռացուած են գործի ու արտագրութեան դաշտէն ու բանտարկուած, եւ որովհետեւ անձկութեամբ լի, տաղնաղային, անբնականոն մթնոլորտ մը կը տիրէ երկրին մէջ՝ ինչպէս բովանդակ Խորհ. Միութեան մէջ: Գրքեր կը շարունակեն երեւալ, բայց — ինչպէս կ'երեւայ Խորհրդային Հայաստան օրաթերթէն, — շատ աւելի քիչ թուով՝ այս վերջին ամիսներու ընթացքին: Երեւցած գիրքերէն ալ ոչ մէկը կը զրկուի մեր արտասահմանեան մամուլին. ամիսներէ ի վեր զրկուած ենք այդ հաճոյքէն: Չորս-հինգ ամսէ ի վեր եւս Խորհ. Արուեստն ու Գրական Թերթն ալ չեմ ստացած. միակ հրատարակութիւնը զոր կը շարունակեմ ստանալ Երեւանէն՝ իբր փոխանակութիւն Անահիտի հետ, Խորհ. Հայաստան օրաթերթին է. ան ալ խճողուած է՝ ամենամեծ մասամբ՝ մուլտանդօրէն կուսակցական բնոյթ ունեցող գրուածքներով, երկրին նիւթական

կեանքին վրայ լուրերով ու յօդուածներով (որոնց մէջ կան անշուշտ մեզ շահագրգռող մասեր), բայց երկրին մտաւորական, գեղարուեստական շարժման մասին տեղեկութիւններ տ յօդուածներ՝ շատ քիչ, իսկ գրական աղուոր էջեր, քերթուածներ, քննադատական ուսումնասիրութիւններ՝ գրեթէ բնաւ: Արովհետեւ անոնք որ պիտի կարենային արտադրել այդ պիտի էջեր, բանտն է՛, եւ անոնք որ բանտը չեն՝ հաւանօրէն սիրտ չունին, տրամադրութիւն չունին արտադրելու:

Անախիտի վերջին թիւին Էրեւումէն ի վեր, Հայաստանի մէջ նոր ամբաստանուածներ ու ձերբակալուածներ շատ չեղան, ինչքան որ գիտենք անցած դարձածը՝ Խորհ. Հայաստան օրաթերթին տուած լուրերէն: Գէթ ատոնց սակաւթիւ ըլլալը յարաբերական գոհունակութեամբ մը հաստատելու ենք: Պաշտօնական անձնաւորութիւններէն Ամատունի, Գուլոյեան եւ իրենց քանի մը ընկերները, որ կառավարութեան գլուխն էին՝ Խանջեանի եղբրական մահուրէն յետոյ, իրենց կարգին ամբաստանութեան տակ ինկան ու ձերբակալուեցան. Ամատունիին՝ որ իր թանկազին ընկեր Խանջեանին նահատակի դիակին վրայ այնքան զգուելի անարդանքներ թափեց՝ պաշտօնանկութիւնը եւ իր կարգին ամբաստանութեան ենթարկուիլը՝ տեսակ մը գերագոյն արդարութեան գործ կարելի է նկատել, բայց չենք կրնար չցաւել պաշտօնանկութեանն ու բանտարկմանը համար միւսներուն որոնք համոզուած համայնաւար գործիչներ եւ իրենց երկրին ու ժողովուրդին օգտակար ըլլալ ցանկացող ազնիւ քաղաքացիներ էին: Անոնց տեղ անցած են անյայտ դէմքեր, անխորձ — եւ ոմանք ցարդ իրենց կեանքի մեծագոյն մասը օտար միջավայրի մէջ անցուցած, Հայաստանն ու հայ ժողովուրդը քիչ ճանչցող երիտասարդներ որ դժուար թէ կարենան նախորդներուն չափ գիտակից կերպով վարել գործերը: Բանտարկուած արժէքաւոր մտաւորականներու հոյիւն վրայ բարեբաղդար նոր ծանօթ անուններ աւելցած ըլլալն իմանալու կսկիծը չունեցանք, բաց ի Չանան գերասանին եւ մեր խեղճ «Կախօջ» Թօլայեանին ամբաստանութեան տակ ինկած ըլլալուն

լուրէն, զոր այնքան ապշութեամբ որքան տրեւութեամբ իմացանք, եւ ատ ալ իմացանք Պետ. Թատրոնի յիսուններկու (?) գերասաններու կողմէ (որոնց անունը չէ յիշատակուած սակայն) խմբագրուած ամբաստանագրէ մը որ Խորհ. Հայաստան օրաթերթին մէջ երեւցաւ. այդ ամբաստանագրին մէջ, Չանանի պէս տաղանդաւոր գերասան մը, հեղինակ յեղափոխական ոգիով տողորուած Շահնամէ արժէքաւոր թատերախաղին որ Մոսկուայի բացած մրցման մէջ երկրորդ մրցանակն ստացող գործերէ՝ մին եղաւ, ու Թօլայեանը, որ Երեւան երթալէն ի վեր բարեկամներու ուղղած նամակներով եւ նիւ Եօրքի Բանուր թերթին զրկած թղթակցութիւններով (ուր Էրզիմարանը բողոքովին անհետացած կ'երեւար) նոր ըէժիմը «լորձնաչուրթն» գովեստներով կը փառարանէր, կը ներկայացուէին իրր Երեւանի Պետական Թատրոնին յեղափոխական ոգիով՝ զարգացմանը արգելք հանդիսացողներ ('): Ու մինչեւ ցարդ չենք գիտեր թէ ի՞նչ եղած են անոնք որ ամբաստանութեան ենթարկուած են: Գահիրէի Յուսարբըր ախտաւարակ աճապարանքով մը զանոնք բողոքն ալ արդէն իսկ գնդակահարուած կը հռչակէ, նախկին գործավար Ներսիկ Ստեփանեանի գնդակահարման մասին Խորհ. Հայաստան թերթի: մէջ երեւցած մէկ տողէն եւ քիչ ծանօթ քանի մը երկրորդական պաշտօնեաններու իւր զեղծարար կամ վնասարար մահապատժի ենթարկուած ըլլալու լուրէն՝ զոր տուած է նոյն թերթը՝ հետեւեցնելով թէ ձերբակալուած բոլոր յայտնի մտաւորականներն ու քաղաքական ղեկավար գործիչները արդէն սպաննուած են: Աւելի քան հաւանական է որ ատիկա այնքան ճիշտ է որքան Խորէն Ա. Կաթողիկոսի ձերբակալման լուրը զոր գեռ երէկ շոնգալից ձեւով մը կուտար Պոսթընի Հայրեմիտ օրաթերթը եւ որ ապահովապէս անհիմ է, ինչպէս անհիմ էր ատենով Հայրեմիտներուն եւ Յուսարբերներուն Գէորգ Ե. Կաթողիկոսին Սեւան կղզիին մէջ արդեւափակուած ու Էջմիածնի միարանութեան Միսերիա աքորուած ըլլալու մասին տուած լուրը: Ես կը նախընտրեմ կրթընդ — որքան ատեն որ հակառակին անհերքելի ապացոյցը չունինք, — այն տեղեկութիւններուն

զոր տուած է Ֆիլատէլֆիոյ Կոուկի թերթին Տիկին Աղաւնի Տարսոն Եազրճեան, որ վերջերս երեք ամսուան արձակուրդով՝ Քոլումպիա Համալսարանի հանքաբանական ճիւղի երկու փրոֆէսորներու հետ Խ. երկիրներն ու Խ. Հայաստան այցելելէ յետոյ դարձած է Նիւ Եորք. «Վերջին ձերբակալութիւնները թէև խորապէս ազդած են Հայաստանի ժողովուրդին, բայց խորհրդային արդարութեան վրայ ընդհանուրին խոր հաւատքը յոյս կը ներշնչէ որ եթէ կան անմեղներ անպարտ պիտի արձակուին...: Զերբակալուած եւ բանտարկուածներուն մէջ կան շատեր որոնք զբամական զեղծումի համար դատի պիտի ենթարկուին, ինչպէս ներգաղթի գեկա-վար Գանուշ Ծահվերդեան. իսկ Արամայիս Երզրնկեան, Չապչէ Եսայեան, Սահակ Տէր Գարրիէլեան, Գուլոյեան, Հանէսօղլուեան, Եղուարդ Զօրուբեան, Կալբօշ եւ ուրիշ մտաւորականներ եւ կառավարական պաշտօնեաներ, իրրեւ «ժողովրդի թշնամի» ամբաստանուած ըլլալով հանդերձ, չի կարծուիր թէ ծանր դատաւանութիւնով դատապարտուին եւ շատերու համոզումը այն է թէ մեծ մասը անպարտ պիտի արձակուին» (1): Մօտաւորապէս նոյն բանն ըսաւ ինծի Խ. Հայաստան երկու տարի մնալէ յետոյ Ամերիկա դառնալու համար այս կողմերը եկած երիտասարդ ճարտարապետ մը, որուն վերջերս Մարտէլլէն Փարիզ դարձած միջոցիս չոզեկառքին մէջ հանդիպեցայ: «Զերբակալուածներէն ոչ մէկը զնդակահարուած է, ըսաւ, ամենքը բանտն են ու կը սպասեն մեծ դատին որ Երեւանի մէջ տեղի պիտի ունենայ եւ պիտի վճռէ իրենց բաղդը: Ու Երեւանի մէջ տիրող կարծիքն այն է, աւելցուց, թէ մեծ մասը անպարտ պիտի արձակուին»: Միամտութիւնը չունիմ մտածելու թէ խորհ. արդարադատութիւնը անթերիօրէն անաչառ է ու անվրէպ. (այն բոլորին ուր այս տողերը կը գրեմ, կ'իմանամ փարիզեան լրագրաց մէջ հրատարակուած Մոսկուայի Թաս պաշտօնական գործակալութեան մէկ հեռագրէն, թէ վրացի երկու հանրաձայնօթ համայնավար անձնաւորութեանց եւ քանի մը Ռուսերու հետ իբր խորհրդային հայրենիքի դէմ

դատաճան դատապարտուեր ու մահապատժի ենթարկուեր է հայազգի համայնավար նշանաւոր դիւանապէտ Գարախանը, որ Հայաստանով ու հայ ժողովուրդով չէր գրազէր եւ Խորհ. Միութեան կեղք. կառավարութեան մատուցած է առաջնակարգ ծառայութիւններ): Մտաւանջութիւնն ու վախը միշտ ունիմ որ այդ ձերբակալուածներէն մաս մը շկարեկան ազատի իրենց սպառնացող վտանգէն: Ես համոզուած եմ որ ամենքն ալ անմեղ են, թէ Ծահվերդեանը զեղծարար կամ Գաշակցութեան լրտես (.) եւ կամ օտար պետութեան մը գործիք (.'.) հաշակիլը պժգալի գրպարտութիւն է. ամենքն ալ զո՛հ են նախանձօտ դձուձ արարածներու յերիւրածոյ քսութեանց ու շարախօսական մտանութեանց: Ինծի համար հոգեպէս անհնար է դիւրաւ՝ փութով՝ առանց փաստի հաւատալ թէ ա՛յդքան արժէքաւոր հայրենակիցներ որ մեր երկրին կամ մեր մշակոյթին մեծ ծառայութիւններ մատուցած են, արդէն (եւ առանց նոյն իսկ դատական ձեւակերպութեանց) մահացած են: Կը մղուիմ մտածելու թէ հիմայ որ Միսայինի ուղած «խորհրդարանը» կազմուեցաւ իր կարգադրած ձեւով կատարուած «ընտրութիւններով», հիմայ որ Խ. Միութեան կեղք. կառավարութիւնը ինքզինքն աւելի ուժեղ կը զգայ իր արտաքին ու ներքին ընդդիմադիր տարրերու դաւերուն դէմ, այդ մեծ դատը որ տեղի պիտի ունենայ Երեւանի մէջ՝ կողմնակալ բնոյթ չունենայ թերեւս եւ կարելի դարձնէ հաստատումը այդ ամբաստանուածներու անմեղութեան, որուն աւելի քան երեք համոզուած ենք մենք (Հայաստանի մէջ «Թրօցքիզմ» գոյութիւն չի կրնար ունենալ, իսկ անիմաստ է նոր բէթիմին եւ իրենց երկրին անկեղծօրէն նուիրուած այդ գործիչները, զբողներն ու արուեստագէտները «օտար պետութեան մը գործակալ» նկատել): Տարօրինակ է անշուշտ որ այսպիսի մրրկային ծանրակշիւ բոլորի մը՝ Խ. Հայաստանի արդարադատութեան գործա-վարը Թաթար մը ըլլայ, Վելիպէկով, երկրի մը մէջ ուր ազգարնակութեան 90 առ հարիւրը Հայ է. բայց ո՛վ դիտէ, թերեւս այդ Հայաստանցի մահաճատականը ինքզինքը ցոյց տայ իբր աւելի իրզնի տէր մարդ քան Ամատունիի պէս Հայերը...: Ամէն պարագայի մէջ, Խ. Հայաստանի այժմեան զեկավարներուն կը յանձնարարեմ ու-

1) «Կոուկ», 24 սեպտ. 1937:

շարութեամբ կարգալ դաշնակցական թերթե-
րը: Այն մտնուանդ խանդավառութիւնը որով
ատոնք կը շտապեն ձերբակալուած հայ մտաւո-
րականներն ու գործիչները արդէն զնդակահարու-
ուած եւ էջմիածնի անշքացած աղքատիկ աթո-
ռին վրայ խաղաղ նստած Խորէն կաթողիկոսն
խոյ աքսորուած հոշակել, ցոյց կուտայ թէ ի-
րենց պարտականութիւնն է — բացի արդարու-
թեան պահանջէն — չընել ինչ որ Յուսաբեր-
ներն ու Հայրենիքներն իրենց կը վերագրեն, ո-
րովհետեւ ատիկա ոչ միայն պիտի ըլլար հայ
ժողովուրդին, հայ մշակոյթին եւ նոյն ինքն Խ-
Միութեան դէմ ոճիր մը, զոր Մփիւռքի բովան-
դակ Հայութիւնը երբեք պիտի չներէր իրենց
եւ պիտի կազմէր Խ. Հայաստանի վարիչներուն
կատաղի հակառակորդ Դաշնակցական կու-
սակցութիւնը զօրացնող ապուշ արարք մը (1):

1) Քրտնիկիս փորձերը սրբազրած միջո-
ցիս, Փրանսական թերթերուն մէջ կը կարգամ,
սոսկումով եւ անսահման ցաւով, Մոսկուայէն
Աժանա Հովասի կողմէ Յունուար 3 թուականով
դրկուած հետեւեալ հեռագիրը՝ «Հայաստանի
մայրաքաղաք Երեւանէն կը հաղորդեն թէ աղ-
գայնական հակալեզափոխական Թրոցքիսթ -
Պուխարիներն կուգմակերպութեան մը ութ ան-
դամները մահուան դատապարտուեցան, ամ-
բաստանուած ըլլալով թէ դաւադրութիւն սար-
քած են ընկերավարական վարչաձեւը տապալե-
լու եւ Հայաստանը անջատելով զբամատիրա-
կան պետութեան մը թեւարկութեան տակ դնե-
լու համար: Գլխաւոր ամբաստանեալներն են
Մամիկոնեան, նախկին հողագործական գոր-
ծավար, Քարանթարեան, նախկին տնօրէն Հա-
յաստանի պետական զբամատան, Ենդիրար-
եան, նախկին վերատեսուչ Երեւանի Համալ-
սարանի, Շահնազարեան, նախկին փոխ-գոր-
ծավար հողագործութեան, միւսները պաշտօ-
նատարներ են հողագործական գործավարու-
թեան»: Հոս, «Յունուար»եան ենթադրական
լուրերու առջեւ չէ որ կը գտնուինք, այլ պաշ-
տօնապէս հաղորդուած վաւերական լուրի մը:
Որո՞նք են դատապարտուած ութ Հայերէն այն

ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՒՈՅԹՆԵՐ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՅՈՅ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԵԱՆՔԻՆ ՄԷՋ


Արտասահմանեան Հայութեան հանրային
կեանքին մէջ, ուր տխուր գիծերը չեն պակսիր
(մանաւանդ մեր Ամերիկայի գաղութներուն
մէջ), ազնիւ ու գեղեցիկ երեսոյթներ եղան
Վիեննայի Միթիթարեանց Հանդէս Ամսօրեային
յիսնամեայ հրատարակութեան եւ անոր կից Ա-
սաքել Սարուխանի գրական յիսնամեայ գործու-
նէութեան յոբելեանական հանդէսը Վիեննայի

չորսը որոնց անունը չէ տրուած, չենք գիտեր.
հեռագիրը յիշատակեր է չորս կարեւորագոյն-
ներուն անունները. անձամբ չեմ ճանչցած զա-
նոնք, բայց չորսն ալ կը պատկանին կովկա-
սահայ յայտնի ընտանիքներու, չորսն ալ կա-
տարած են կարեւոր պաշտօններ, չորսն ալ
առաջնակարգ ուժեր էին անշուշտ, անկեղծ
համայնավար եւ միանգամայն ժողովուրդին
ծառայել սիրող գործիչ եւ հարազատ Հայ —
ինչպէս եղան Շահումեան, Միսանիկեան, Խան-
ջեան: «Հայաստանը Խ. Միութեանէն անջատե-
լով զբամատիրական տէրութեան մը թեւար-
կութեան տակ դնելու» ծրագիրը, որ իրենց կը
վերագրուի, գարչելի «խաֆիէ»ներու կողմէ
ամբողջութեամբ յերիւրուած զրպարտութիւն
մըն է ազահովապէս. այդպիսի ցնորատեսա-
կան անիրագործելի ծրագիր մը Հայաստանի
ո եւ է քաղաքացիին մտքէն չի կրնար անցնիլ:
Այդ քստմնելի լուրը չ'ապացուցաներ որ Յու-
սաբերն ու Հայրենիքը իրաւունք ունէին նա-
խապէս ձերբակալուած ամբողջ խումբ մը
յայտնի մտաւորականները եւ քաղաքական գոր-
ծիչները արդէն զնդակահարուած համարելու,
բայց խորապէս կը խոցէ մեր սիրտերը եւ վախ-
նալ կուտայ որ դեռ ուրիշ անմեղ ու կարեւոր
հայրենակիցներ ալ զոհուին վաղը, մինչեւ որ
վերջ գտնէ — ե՞րբ եւ ի՞նչպէս, ան ալ ոչ ոք
գիտէ, — այդ ահաւոր տաղնապը: Ամէն պա-
րագայի մէջ, Հայաստանն ու հայ ժողովուր-
դը՝ հայ հինաւուրց, բաղձազլուխ, բաղձաձեւ
ողբերգութեան մէկ նոր գլխուն առջեւ կը զըտ-
նուին...:

մէջ, Կոչնակի վարիչ Վեր. Խ. Պէննէեանի հան-
րային ծառայութեան յիսնամեակը Նիւ Եորք ու
Շիքաղօ, հայ ազգային վիպասան Բաֆֆիի ծը-
նընդեան հարիւրամեակի տօնախմբումը Փարիզ
և այլուր :

Թէ ի՞նչ հսկայ գործ կատարած է Վիեննայի
Միտիթարեան Միարանութիւնը հայ բանասիրու-
թեան մարդին մէջ, այս մասին մէկէ աւելի ան-
գամ գրած եմ Անահիտի մէջ և այլուր, և Համ-
դէս Ամսօրեայի յիսնամեայ յորելեանին առթիւ
Անահիտի վերջին թիւի քրօնիկիս մէջ ատոր
վրայ դարձեալ գրեր էի: Նոյն քրօնիկին մէջ
բանաձևեր էի նաև իմ ջերմ գնահատումս այն
աշխատութեանց մասին որ արտադրած է այդ
Միտիթարեանց լաւագոյն աշակերտներէն մին,
Ա. Սարուխան: Այդ տօնախմբումը, որուն մաս
նակցեցան՝ նամակներով ու հեռագիրներով՝
արտասահմանի հայ յայտնի գրողներէն ու բա-
նասէրներէն շատերը ինչպէս և քանի մը օտար
հայազէտներ, վեհ ու սրտապնդիչ հանդամանք
մը ունեցաւ: Հանդէս Ամսօրեայի նորագոյն թի-
ւը կը պարունակէ նկարագրութիւնը այդ կրթի-
նակ տօնակատարութեան, ինչպէս և այլ առ-
թիւ Միարանութեան զրհուած նամակներն ու
հեռագիրները:

Վերապատուելի Խ. Պէննէեան ազգասէր
հայ-բողոքականի և խոհական հայ հայրենա-
սէրի տիպար մը եղած է: Իր գեկալարած Կոչ-
նակը, հեռու ազանդամշական հրատարակու-
թիւն մը, «պատուելիներու քարոզավայր» մը
ըլլալէ, ինչպէս իր իսկապէս կուսակցամոլ հա-
կատակորդները կը յեղյեղեն, ձգտած է ըլլալ
մեր ազգին հիմնական ընդհանուր շահերուն
նուիրուած և մեր ազգային մշակոյթին զար-
գացման իր նպաստը բերել ցանկացող մտա-
ւորական օրկան մը: Այդ թերթին առաջնոր-
դող յողուածները, որոնք մեծ մասամբ խրմ-
բադրուած են հրապարակագրի մը կողմէ որ
մեր ամենէն ողջամիտ գրողներէն մէկն է և
զոր Պէննէեան արժանիքն ունեցած է գնահա-
տելու, խրախուսելու և իր հրապարակա-
գրական գործունէութեան մշտական աշխա-
տակից առնելու, մեր մամուլին ամենէն լուրջ
էջերէն են: Ինքը այս կամ այն կուսակ-
ցութեան չի պատկանիր, բայց սեւէ ուղղու-



Վեր. Խ. Պէննէեան

թիւն չունեցող, չէզոք (այսինքն անսկզբունք)
միտք մը չէ. գիտէ նախընտրել այս կամ այն
ուղղութիւնը որ կը գտնէ աւելի լուրջ և
ազգին աւելի օգտակար, և ըստ այնմ իր օր-
կանով ուժ կուտայ այդ ուղղութիւնը ներկա-
յացնողներուն:

Ան փափագած ու ջանացած է միշտ՝ իր
թերթին աշխատակից ունենալ մեր գրական,
բանասիրական, գիտական այլապէս ու յայտ-
նի ուժերէն շատերը: Ան ուզած է նաև ան-
շուշտ որ իր թերթը կրօնքի, մասնաւորապէս
քրիստոնէական կրօնքի, սէրը ամբացնէ մեր
ժողովուրդին մէջ, և կրօնաւոր մը ինչպէս ին-
քը՝ պարտաւոր էր այդպէս ընել, և սակայն
ատիկա բրած է լայնամիտ ձեւով մը, առանց
հատուածական մօլեռանդութեան, ուրեմն և
է՛ն առաջ նկատի ունենալով քրիստոնէական
կրօնքի բարոյացուցիչ, սոցիալացուցիչ հան-
գամանքը մեր ազգին համար և անոր մէջ
լսեմնելով հաւատքի, կորովի, զիմադրակա-
նութեան ազդիւր մը՝ մեր ժողովուրդին ինք-
նապահագանման պայքարին մէջ, և առիկա
բրած է՝ խնդրելով ատոր համար աշխատակ-
ցութիւնը թէ՛ Բարդէն ու Շահէ սրբազանն-

բու եւ թէ՛ Պետիկեան ու Մանավեան պատուելիներու :

Վեր. Խ. Պէննէկեան, բաց ի այն ծառայութիւններէն զոր իր իմաստնօրէն վարած շարժաթաթերթով մտուցած է մեր ժողովուրդին, օգտակար եղած է նաեւ իր ազդին՝ Հայ Բարեգործական Ընդհ. Միութեան տարածմանն ու զօրացմանը աջակցելով, նորեկ ու օգնութեան կարօտ զաղթականներու, շքանշաններու օժանդակութեան գործին իր աշխատակցութիւնը բերելով՝ Կարապետ Փոշմանի եւ Միհրան Գարակէօղեանի պէս բարեգործ հայ անձնաստրութեանց կոչբին: Եւ ահա ինչու Վեր. Խ. Պէննէկեանի բարեկամներն ու յարգողները որոշեցին հանդիսարար ճաշկերութիւն մը մէջ, Նրա Եօրք եւ յետոյ Շիրակօ, պատուել այդ հարազատ Հայր, այդ բարոյական բարեգործը, այդ ջերմ ազգատէրը որ ազնիւ կտա մը եղած է մեր ազգի մեծամասնութեան եւ հայ բողոքական փոքրամասնութեան միջեւ:

**

Բաֆֆիի ծննդեան հարիւրամեակը տօնելու զազափարը «Համազգային» անունը կրող մշակութային կազմակերպութեան Ծրարանայի կեդր. վարչութիւնն է որ ունեցաւ: Այդ վարչութիւնը, փափաքելով որ այդպիսի մեծ զբաղէտի մը յիշատակին ու գործին տօնախմբումը սարքուի ոչ թէ միմիայն իր ուժերովը, այլ այդ առթիւ յատկապէս կազմուած մեծ ու բազմատարր յանձնախումբի մը ձեռքով, կոչ ուղղեց փարիզահայ կազմակերպութեանց եւ հրաւիրեց զանոնք խորհրդակցական ժողովի մը, ուր այդ մարմիններու ներկայացուցիչները ծնունդ տուին «Բաֆֆիի հարիւրամեակի Կանձնաժողովին», անոր անդամ անուանելով իրենց մէջէն եւ գրեցին անձնաւորութիւններ: Բաց ի Հօկէն, որ նախ ընդունեցաւ մասնակցիլ եւ նոյն իսկ փափաք յայտնեց Փարիզի հանդէսին իր մէկ բանախօսն ունենալ եւ յետոյ պատրուակ բռնելով ընտրուած Կանձնաժողովին կազմը՝

բաշուեցաւ, փարիզահայ զրեթէ բոլոր կազմակերպութիւնները ներկայացուած էին այդ Կանձնաժողովին մէջ: Այս վերջինը կոչ մ'ուղղեց բովանդակ Հայութեան, սրպէսդի մէջն անդ կազմուին յանձնախումբեր եւ տօնուի հայ ազգային վիպասանին յիշատակը, իր մէջէն կազմեց նաեւ ելմտական մասնախումբ մը որպէսզի ծախքերուն համար հարկ եղած միջոցները ճարէ եւ խմբադրական մասնախումբ մը որպէսզի Բաֆֆիի նուիրուած հատոր մը ի լոյս բնծայէ: Խմբազրական մասնախումբը զիմեց հին ու նոր բազմաթիւ դրուկներու, բանասէրներու, հրապարակագիրներու եւ անոնց աշխատակցութիւնը խնդրեցատոնց մէկ բաւական կարեւոր մասը զբաղան պատասխան տուաւ այդ հրաւերին, ու Փարիզի հանդէսէն քիչ օր առաջ լոյս տեսաւ այդ հաւաքածուն որ կը պարունակէ մէկէ աւելի արժէքաւոր էջեր:

Հանդէսը, ուր խօսք առին արտասահմանեան երկու կարեւոր հայ կուսակցութեանց պատկանող գործիչներ եւ Փրանսական Կաճառի անդամ Պ. Ծիրմէն Բօղ (որ տարիներ առաջ Սամուէլի Փրանսերէն թարգմանութեան առթիւ ժուրնալ տէ Տէպայի մէջ Բաֆֆիի այդ գործին վրայ զեղեցիկ յօդուած մը հրատարակած էր), տեղի ունեցաւ Միութիւնալիթէի ընդարձակածաւալ սրահին մէջ, երկու հազարէն աւելի բազմութեան մը ներկայութեամբ, եւ ամենաջերմ ոգեւորութեան մէջ անցաւ. անոր իրենց աջակցութիւնը բերին փարիզահայ արուեստագիտական լաւագոյն ուժերը: Մարտէյի մէջ նոյնպէս այդ յորելեանը տօնուեցաւ վայելուչ հանդիսաւորութեամբ: Այս օրերն՝ ան կը տօնուի նաեւ Լիոնի եւ Վալանսի մէջ: Մէկ քանի ուրիշ զաղութիւններու մէջ ալ (Պրիւքսել, Պուքրէշ, Հալէպ, Էւն.) տօնուեցաւ ան կամ որոշուած է տօնուիլ: Փարիզի հանդէսն եղաւ ամենէն մեծաշուքն ու ճոխը. հայ ժողովուրդի կողմէ արժանավայել մեծարանքի ցոյց մը եղաւ ատիկա դէպի իր գրականութեան գլխաւոր վարպետներէն մին, հայ տարախոհ կազմակերպութեանց ներկայացուցիչներու բոպէ մը մերձեցումը, համերաշխումը ազգային

մշակոյթին արտակուսակցական, իսկապէս համազգային մեծութեան ու սրբութեան շուրջ. եւ ոչ ոք ինձմէ աւելի եռանդով ու հաճոյքով ջանաց որ այդ երևոյթը՝ Բաֆֆիի պէս հայրենասէր մեծ գրագէտի մը շուրջ՝ տեղի ունենար: Իմ այդ վարմունքս, որ ոմանց տարօրինակ թուեցաւ, հետու է իմ կեանքիս մէջ նորութիւն մ'ըլլալէ: Քաղաքական գործունէութեան սկզբունքի, ուղեղի, թաքթի տարբերութիւններուն մէջ անդիջող ըլլալ ու ամենէն ճիշդը դաւանուած ուղղութեան տիրապետման համար պայքարիլ, բայց ազգային գերագոյն սրբութիւններուն շուրջ (եւ ազգային մշակոյթը անոնց մեծագոյններէն մէկն է, մեծագոյնը նոյն իսկ) կուսակցական պայքարին զաղարը, մերձեցումը, համերաշխումը բնական պարտականութիւն մը նկատել, ասիկա եղած է միշտ իմ ղեկավար սկզբունքներէս մին: Քաղաքական հակառակորդի մը մէջ ոչ գրագէտ է կամ արուեստագէտ, երբ իրական տաղանդ տեսած եմ, անվարան փութացած եմ գնահատել ու գովել այդ տաղանդը: Դաշնակցութեան սխալները 1898-99էն սկսեալ տարիներով քննադատած եմ, բայց ինձի համար հաճոյք մը եղած է աշխատակցութեան հրաւիրել Ատոմ Եարճանեանի եւ Դանիէլ Վարուժանի պէս դաշնակցական երիտասարդներ շրջնց նորածագ բանաստեղծի տաղանդը առաջին գնահատողն ու քաջալերողն եղած էի, եւ անոնք ալ, ինձի պէս զգալով ու մտածելով, իրենց գեղեցկագոյն էջերը տուած են Անահիտին, գնահատելով ու սիրելով զայն հրատարակող գրագէտը, եւ քաղաքական ուղեղի տարբերութիւններն ատոր արդելք չնկատելով, (թէ եւ անոնք՝ ինչ ինչ կարևոր պարագաներու մէջ՝ նոյն իսկ քաղաքական ըմբռնումներու հողին վրայ՝ շատ աւելի մօտ յայտնուեցան ինձի քան թէ գաշնակցական ղեկավարներուն. 1908ին Դաշնակցութեան պետերուն ժէօն թիւրքերուն հետ գաշինք կնքելէն, իրենց բոլոր ուժերով թուրքիա գանձաւէն եւ իրենց ետեւէն մեր ուրիշ կուսակցութեանց գրեթէ բոլոր գործիչներն ալ հօն քաշելէն յետոյ, Եարճանեան իր Քնարիս լարերը դեռ քաց եմ եւ վարուժան իր Աւե-

րակաց Տիկիւնը քերթուածով՝ Ատանայի ժէօն-թիւրքեան կոտորածներէն իսկ առաջ՝ ինքզինքնին լիովին համախօհ ցոյց տուին Անահիտի բռնած դիրքին):

Իմ ընկերս Արամ Ճինեպուշեան Բաֆֆիի նուիրուած Փարիզի հանդէսին մէջ արտասանեց գեղեցիկ ճառ մը ուր Բաֆֆիի մէջ պանծացուց սիրահարի մը պէս իր հայրենիքն ու ազգը սիրող եւ իր բոլոր ուժերն անոնց ծառայութեան նուիրած մեծ գրագէտին հրեղէն հողին, եւ անոր Սաւուէլէն հատուած մը յիշատակելով՝ որոշ տարախօհութիւններով գատուած զանազան տարբերու ազգին գերագոյն շահերուն շուրջ վճռական բողոքներու մէջ մերձեցման պէտքը, — զոր Ապագայի ազնուաշունչ խմբագրականներու շարքով մըն ալ արտայայտած էր, — շեշտեց: Այդ խմբագրականներուն մէջ՝ ան չէր բեր թէ պէտք էր ու կարելի էր մոռնալ լուրջ պատճառները որ կը բաժնեն մեր այլեւայլ քաղաքական կազմակերպութիւնները, այլ թէ այն մեծ վտանգին հանդէպ, բնաջնջման վտանգին, որուն առջեւ՝ ներկայ ընդհանուր սպառնալից կացութեան հետեւանքով՝ կրնան վաղը գտնուիլ մեր ունեցած Հայաստանը եւ հօն համախմբուած հայ ժողովուրդը, ու նաեւ օտարացման, ճուլման վտանգին հանդէպ որ աւելի քան երբեք կը սպառնայ Սփիւռքի Հայութեան նոր սերունդներուն, պարտականութիւն մը կար, եթէ ոչ միաձուլելու մեր իրերամարտ կազմակերպութիւնները (ինչ որ անհնար է), գէթ ջանալու զանոնք իրարու մօտեցնել, զանոնք մղելու խորհրդակցական ժողովներու, ուր միասին մտածէին թէ ի՞նչ ընելու են այդ զոյգ վտանգին հանդէպ իրենց ազգին էական շահերը պաշտպանելու համար եւ մանաւանդ ի՞նչ ընելու չեն որպէսզի այս շահերը աւելի եւս չվտանգեն:

Յաւալի է որ Ամերիկայի ու Եգիպտոսի մեր կարևոր գաղութները մերձեցման այդ կոչին հանդէպ ժխտական դիրք բռնեցին ու նոյն իսկ Բաֆֆիի պէս ամբողջ հայ ազգին պատկանող գրական մեծութեան մը տօնախմբման գաղափարին շուրջ միանալու անկորոյց եղանատարին ահա վերջանալու վրայ է, եւ այդ գա-

դուքներուն մէջ ո եւ է բաժնիական հանդէս սարքելու խօսք չկայ :

Այդ գաղութներուն բռնած ժխտական զիրքին պատճառը հեռաւոր Չեկայի մը արտասահմանեան Հայութիւնը պառակտելու համար որպէս թէ նիւթած սողրանքներուն մէջ փնտուել ճղնիլը, ինչպէս կ'ընեն դաշնակցական հրապարականդիրներէն ոմանք, կամ տղայական ինքնախարէութիւն է եւ կա'մ անճոռնի ճշմարտութիւնը սրողելու անուղղամիտ ճիղ : Եթէ նոյն իսկ մեր ազգային վիպասանին շուրջ բոպէ մը միանալու ինքզինքնին անկարող զգացին Ամբրիկայի եւ Եգիպտոսի մեր հայրենակիցները, բուն պատճառը՝ Ծնունդի օրով Նիւ Եորքի Ս. Պաշ եկեղեցիին մէջ գործուած ճիւղային ոճիքն է որուն մէջ ո եւ է Չեկա դեր չէ ունեցած : Իսկ չեմ գիտեր թէ ի՞նչ բառ կարելի է գտնել որակելու համար պատասխանը զոր տուին դաշնակցական գործիչներէն ու թերթերէն ոմանք՝ մեր կողմէ Փարիզի Ապագայի յօդուածներով եւ Բաժնիկի հանդէսով ցոյց տրուած համերաշխական տրամադրութեանց... Ճիշդ այդ օրերուն, դաշնակցական գործիչ մը Փրանսական իշխանութիւնները կը խարէր իրը հասարակ խոռովարար եւ խառնակիչ անոնց մատնանիչ ընելով ձէպէլ Մուսայի հերոսական շարժման ղեկավար սքանչելի Եսայի Եաղուպեանը (որուն զովեստն ըրաւ դաշնակցականներէ սարքուած հաւաքոյթի մը մէջ հրամանատար Պընուա տ'Ալի), և այդ անբասիր հայ հայրենասէրը կը բանտարկուէր, ու պէտք կ'ըլլար որ Փրանսական կառավարութեան զիմում ընելով այդ մարդն իր իսկական ղէմքով ցոյց տայինք, որպէսզի անիկա անպարտ արձակուէր պատերազմական ատեանէն որուն ներկայացաւ : Փարիզի բաժնիկական հանդէսէն քիչ օր առաջ, Յուսարբի եւ Հայրենիքի մէջ երեւցաւ այլանդակ յօդուածներու շարք մը, ու մանաւանդ Պ. Վահան Նաւասարդեանի մէկ ընդարձակ ու հրէշայնօրէն արտաոտց յօդուածը՝ Հայրենիք ամսագրին մէջ, — ուր ոչ միայն ամենայն Հայոց Հայրապետին արտասահման զրկած ամէն յարգանքի արժանի եւ ամենայտակ նկարագիր ու ամէն բանէ առաջ ազգա-

սիրական ու կրօնասիրական ուղեգիծ ունեցող Նուիրակին գործունէութիւնը կը ներկայացուէր ու կը մեկնարանուէր ամենէն յիմարականօրէն չարամիտ ձեւով, այլ եւ Ռամկավար Աղատական կուսակցութեան վարիչները կը ներկայացուէին իբր իրենց ամէն մէկ արարքը Չեկայէն եկած — նոյն իսկ հակասական --- հրահանգներու համեմատ օքօմաթիք ու կրաւորական կերպով կատարող մարդիկ... : Եւ Բաժնիկի փարիզեան հանդէսէն երկու օր յետոյ, Յառաջը կը հրատարակէր Նշան Պէշիկթաշլեանի մէկ անորակելի յօդուածը ուր Ռամկավար Աղատական կուսակցութիւնը իր բոլոր անդամներով, — այսինքն հայ ազգին մէկ ամբողջ կարեւոր հատուածը — կ'անարդուէր աններելի բացատրութիւններով («...Չաւակներդ ուսմկավար ըլլալու ամէն յարմարութիւն ունին... մէկը վախկոտ է, միւսը սողացող, երրորդը սարսափող : Եւ ճիշդ այդ տեղերէն կը սկսի բարեգործականութիւնը... Վա՛յ այն գործելի ուսմկավարին որ ամիսը գոնէ մէկ անգամ զլխուն քար մը չ'ուտեր : Քար մը նետէ ուսմկավարի մը զլխուն եւ օր մը վերջը պիտի տեսնես որ նետած քարդ իր բարձրացումին հիմնաքարը եղած է...» եւն. :

Աւելի տղեղ եւ աւելի անխելք բան չեմ կրնար երեւակայել քան ընթացքը դաշնակցական այն ղեկավարներուն որոնք մէկ կողմէ կը յեղյեղեն թէ կ'ուզեն ազգային կենսական հարցերու մէջ համերաշխ գործակցութիւն եւ միւս կողմէ անհանդուրժելի նախատինքներով եւ ապուշ հէքեաթներու վրայ հիմնուած ամենաժանրակշիռ եւ անպատուիչ ամբաստանութիւններով իրենցմէ կը զզուեցնեն ու կը հեռացնեն անոնք որոնց հետ կ'ըսեն թէ կ'ուզեն խորհրդակցիլ եւ գործակցիլ : Այնպիսի տխմար ու տմարդի յօդուած մը՝ ինչպէս էր Նշան Պէշիկթաշլեանինը, չհրատարակելով, Յառաջի խրմբարդութիւնը ոչ միայն իրական համերաշխասիրութեան ապացոյց տուած կ'ըլլար, այլ եւ նոյն ինքն Սիդոնիայի եւ Կապպայի հեղինակին ծառայութիւն մատուցած : Ամենէն մեծ ու քաղաքակիրթ ազգերուն մէջ, հասկանալի ու բնական է որ տարբեր ուղեգիծ ունեցող քաղաքա-

կան կազմակերպութիւններ իրարու ուղեղիծն ու գործունէութիւնը քննադատեն ու դատաւիտեն՝ նոյն իսկ ամենախիստ բառերով, ու մեր մէջ ալ՝ երբ նոյն բանը կը տեսնուի, ոչ ոք կրնայ զայդ ախտաւոր երեւոյթ համարիլ. բայց քաղաքակիրթ ազգի մը մէջ տեսնուած բան չէ որ կուսակցական օրկան մը իր ազգին տարախոհ մէկ կազմակերպութեան բոլոր անդամները, այսինքն իր ազգին մէկ ամբողջ հաստատածը, անարգէ եւ անպատուէ: Ատիկա ո՛չ հրապարակադրութիւն է, ո՛չ քաղաքականութիւն, այլ անգիտակից ինքնախայտառակում:



Այս ախտը իրողութիւնները բնաւ պատճառ մը չեն կրնար ըլլալ որ, հաւատարիմ իմ սկզբունքիս, զնահատական խօսք մը չըսեմ այն գովելի երեւոյթի մասին որ է Հայրենիք ամսագրի տասնեւհինգամեակի բնկերսիրական եւ գրասիրական մեծ եռանդով տօնախմբումը՝ Փարիզ եւ այլուր՝ դաշնակցականներու եւ համակիրներու կողմէ, ու նաեւ այն աւելի եւս գովելի երեւոյթի մասին որով մեծածաւալ ամսագիր մը տասնեւհինգ տարի շարունակ կանոնաւորապէս կըրցեր է հրատարակուիլ արտասահմանեան Հայոց ընդհանրապէս գաղջ, անտարբեր կամ անպարտաճանաչ հասարակութեան մէջ: Եթէ այդ բանը կարելի է դարձեր, ատոր մէջ պէտք է զնահատել ոչ միայն հիմնադիր-խմբագրին աշխատասիրական կորովն ու յարատեւութեան ոգին, այլ եւ դաշնակցական շարքայիներու համերաշխութեան, իրերօգնութեան առաքինութիւնը, որ ահա այս տասնեւհինգամեակի տօնախմբումներով ալ անգամ մը եւս կը յայտնուի, առաքինութիւն որ անշուշտ գրական ուժ մըն է մեր ազգին մէջ եւ որ քաղաքական մարդին մէջ մեծ ծառայութիւններ պիտի մատուցանէր — փոխանակ յաճախ ճիշդ հակառակն ընելու — եթէ իմաստուն ղեկավարներ գիտցած ըլլային զայն բանիմաց կերպով գործածել: Գալով այդ ամսաթերթին բովանդակութեան արժէքին, ան ալ իրական է ու կարեւոր, երբ թոյլ մասերը մէկդի

կը դնենք ու նկատի կ'ունենանք տաղանդով իր գրական էջերը կամ մեր ժամանակակից պատմութեան համար շահեկանութիւն ներկայացնող վաւերաթղթական գրուածքները: Անոր հրապարակագրական բաժինը շատ յաճախ կուսակցամոլ, անձկամիտ ու հեռու ոգիով մը տողորուած ենք տեսած, անոր գրական բաժին մէջ յաճախ լոյս տեսած են արձակ եւ մանաւանդ ոտանաւոր անհամ, անիմաստ եւ հրատարակուելու բոլորովին անարժան գրուածքներ, բայց եւ անուրանալի է որ հոն երեւցած են այս վերջին տասնեւհինգ տարիներու շրջանին հայ գրականութեան լուսադոյն արտադրութիւններէն ամբողջ խումբ մը, Շիրվանզադէի, Իսահակեանի, Ահարոնեանի, Շանթի, Աղոնցի, Համաստեղի, Կոստան Չարեանի, Օշականի եւ այլոց մեծարժէք էջեր, ինչպէս եւ նշանակալից յուշագրութիւններ որ կարեւոր նիւթեղէններ են մեր ժամանակակից պատմութեան համար:



Մեր արտասահմանեան հանրային կեանքի գեղեցիկ երեւոյթներուն մէջ կրնամ ու պարտիմ յիշատակել նաեւ Թուրքն Մամուլեանի ի պատիւ Ապագայ թերթի սարքած երեկոյթը եւ Տիրան Ալեքսանեանի ի պատիւ Ֆիլատել-Փիոյ Հայոց կազմակերպած թէյասեղանը:

Ազգասիրական ու արուեստասիրական խանդավառութեան վիճոյցի ու շքեղ արտայայտութիւն մը եղաւ Վիքթոր Հիւօ սրահի հաւաքոյթը, ուր Փարիզի հայ գաղութի ընտրանին իր սէրն ու յարգանքը անգամ մը եւս յայտնեց մեր ցեղին գեղարուեստական կարողութիւնները համաշխարհային բեմերու վրայ փայլեցնող մեծատաղանդ Հայու մը: Վահան Թէքէեան սխալած էր Չիթունիի այդ երեկոյթին նուիրուած լսարանի գրուածքին մէջէն այդ հաւաքոյթը դատելով ու անոր մէջ նոյն իսկ «խեղճութիւններ» երեւակայելով: Մեր ցեղը՝ անցեային՝ զանազան երկիրներու մէջ եւ մարդկային գործունէութեան զանազան մարդերու մէջ՝ Մամուլեաններ արտադրած է, որոնց ոմանց հայ ցեղէ ըզխած ըլլալը պատահ-

մունքով մը միայն մերթ (ինչպէս Մինան ճարտարագետին համար) կրցած ենք ապացուցանել, իսկ շատերունը մնացած է անյայտ, որովհետեւ այդ հայագրի մեծ դէմքերը ծածկած են իրենց հայկական ծագումը: Մամուլեան, հասնելէ յետոյ իր ճիւղին մէջ ամենարարձր յաջողութեանց որոնց կարելի է հասնիլ, ոչ միայն ամէն առիթով ամէն տեղ ազազակած է իր Հայ ըլլալը, այլ հայկական հաւաքոյթներու մէջ քանիցս յայտնած է թէ ինչ որ ինքը կրցած է ընել՝ կը պարտի է՛ն առաջ իր ցեղին, իր արիւնին, որուն մէջ հին քաղաքակրթութեան մը գանձերը կան: Եւ մեր ցեղին հանդէպ անոր բռնած այդ ազնիւ ու ճիշդ դիրքն է ահա, որ իր հայրենակիցներէն ոմանք պարտք համարած են այդպիսի հանդիսաւոր առիթներու մէջ մէկէ աւելի անգամ դրուատել, որովհետեւ այդ դրուատիքին կրկնութիւնն ու շեշտումը մասնաւորապէս օգտակար է՝ արտասահմանեան հայ նոր սերունդին առջեւ, որ օտար մեծ ազդերու քաղաքակրթութեան փայլէն հրապուրուած, իր ցեղը շատ անշուք տեսնելու ձգտող, օտարանալու վտանգին մէջ է եւ Մամուլեաններու տուած գիտակցօրէն տոհմասիրական օրինակէն կրնայ օգտուիլ իր ցեղին հանդէպ յարգանքի եւ հաւատարմութեան զգացումներ տաճելու համար: Ահա թէ ինչու ո եւ է «խեղճութիւն» չկայ ըսելու եւ կրկնելու մէջ թէ Մամուլեանները ծառայութիւն կը մատուցանեն իրենց ազգին՝ իրենց Հայ ըլլալը ամէն տեղ պարծանքով հռչակելով: Իսկ եթէ Ալազախի այժմեան խմբագրապետ Գեղամ Ֆէնէրճեանը, որ գրել շատ լաւ գիտէ, իր սեղմ ու հակիրճ -- թերեւս չափազանց հակիրճ -- տեղեկատուութեան մէջ ըսեր էր թէ Մամուլեանի այդ իրիկուն արտասանած պատասխան - ճառը՝ իր քերթի հայերէնով հաճոյք պատճառեց ունկնդիրներուն, ըսել չէր ուզած անշուշտ թէ իր հայերէնին թերի ըլլալովն էր որ հաճոյք պատճառեց, այլ թէ Մամուլեան որ կրնար աւելի դիւրութեամբ պատասխանել Քրանսերէն լեզուով՝ զոր անգլիերէնին ու ռուսերէնին չափ լաւ գիտէ, նախընտրեց արտայայտուիլ հայերէնով զոր տիրաբար չի կրնար կիրարկել,

բայց սիրուն ճիշդ մըրաւ իր մայրենի լեզուով արտայայտուելու (եւ յաջողեցաւ իր հարազատ լեզուով՝ թէեւ մերթ խարխալուն՝ շարք մը արամիա եւ ազնիւ զազափարներ արտայայտել), ու այդ նիզն էր որ հանոյք պատմառեց զինք լսող հայ հասարակութեան:



Տիրան Ալեքսանեանի հրաւիրուելը Նիւ Եորքի եւ Ֆիլատէլֆիոյ երաժշտական մեծ դպրոցի մը վարչութեան կողմէ իբր Քրանսական երաժշտութեան վարպետներէն մին, մասնաւորապէս՝ իբր թաւջութակի ուսուցչապետ, մեր ազգին պատուարեր դէպք մըն է, վասնզի Ալեքսանեան ալ, որ Փարիզի երաժշտչրջանակներուն մէջ իբր նուրբ թաւջութակահար եւ իբր հմուտ երաժշտագէտ ուսուցիչ շատոնց ի վեր առաջնակարգ դէմք մը զարձած է, միշտ ամենուն ծանօթ եղած է իբր Հայ (ու նոյն իսկ մինչեւ վերջերս «Նոստէնեան» տարագիր Հայ էր մնացած ու նոր է որ դիմում ըրած է Քրանսական քաղաքացի ընդունուելու համար): Ամենամեծ զովեստներով լի էր այն հրաժեշտի ճառը զոր աշխարհահռչակ Քրանսացի դաշնակահար Քորթօ արտասանած էր Ալեքսանեանի մասին՝ Ամերիկա մեկնելուն առթիւ անոր ի պատիւ սարքուած նուագահանդէսի մը մէջ եւ որուն թարգմանութիւնը տուի 2 - 3 ամիս առաջ Պայքարին զրկած յօդուածիս մէջ: Բարեկամ մը որ կը կարդայ Նիւ Եորք թայմզ, ըսաւ ինծի թէ Ամերիկայի այդ մեծագոյն օրաթերթը ջերմօրէն ներբողալից յօդուած մը հրատարակած էր Ալեքսանեան երաժիշտ - ուսուցչապետի մասին: Կ'ուզէի այդ յօդուածին գէթ գլխաւոր հատուածներուն թարգմանութիւնը տալ այստեղ, բայց դժբախտաբար Նիւ Եորք թայմզի այդ թիւը չկըրցայ ձեռք անցընել:

Ֆիլատէլֆիոյ Հայերը ուրեմն շատ լաւ են ըրած — Կռունկ թերթի խմբագրութեան նախաձեռնութեամբ, — հանդիսաւոր թէյասեղանով մը պատուելով մեր մեծանուն հայրենակիցը:

Քանի որ մեր ցեղի քաղաքակրթական կարողութեանց շքեղ ապացուցումներ հանդիսացող հայրենակիցներու վրայ է մեր խօսքը, կ'ուզեմ հոս արտագրել նաև մեր ազգի այդ յատկութեանց աղնիւ գնահատում մը զոր կը դանձմ սուժանացի հայազէտ բանասէրի մը, Փրոֆ Վ. Պրնրցիանուի, վերջերս Պուքրէշ՝ Հանդէս Ամսորեայի յիսնամեակին նուիրուած հանդիսաւոր հաւաքոյթին արտասանած ճառին մէջ, որուն թարգմանութիւնը հրատարակած էր Արագ շարաթաթերթը:

« ... Ազգային հպարտութեան քաղմատիւ պատճառներ ունիք անցեալին մէջ ինչպէս եւ այսօր, որքան կը ներեն ձեր ներկայ հնարաւորութիւնները, այնպէս որ կրնաք վստահաբար նայիլ ապագային: Ամենահին ժողովուրդ մըն էք, եւ ատենով ունեցած պետութիւն մը որ տապալած է ուրիշ պետութիւններ: Ունեցած էք մշակոյթ մը նոյնպէս հին, որ դրած է իր կնիքը նոյնպէս հին ուրիշ ժողովուրդներու վրայ: Ունեցած էք բարձր մշակոյթի շրջան մը, Ոսկեդարը, որ տեսած է իրմէ յետոյ այ: Բուռն պայքար մղած էք ի պաշտպանութիւն քրիստոնէական կրօնին որուն համար տուած էք բիւրաւոր զոհեր: Կայսրերու երկար շարք մը տուած էք մեծ Բիզանդիոնին, ճարտարապետական ոճ մը տուած էք Ասիոյ եւ Եւրոպայի քաղմատիւ ժողովուրդներու, մինչև նաև մեզի: Կուրծք տուած էք Մելճուքեան հորդաներուն՝ առաջին պատուարը կազմելով դէպի Եւրոպա անոնց խուժումին: Յետոյ ցրուած էք աշխարհի բոլոր հովերուն, ամէն տեղ ալ մեծ մարդիկ տալով եւ այս երկրին ալ տալով մարդիկ որ դեր են կատարած... Այսօրուան տօնը նախ մեզի կը յիշեցնէ Միսիթարը, որ այնպիսի պահու մը երբ աշխարհ մոռցած էր ձեր դոյութիւնը՝ քառսին ծոցէն ձեր հին պատմութիւնը եւ անոր փառքէրը երեւան հանեց եւ սակեց նոր ոսկեղար մը, եւն., եւն. »:

ՄԵԼՆՈՂՆԵՐԸ (ԱՐՓԻԱՐԵԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆ, ՍՏԵՓԱՆ ԷԼՄԱՍ, ՏԻՐԱՆ ՊԷՅԼԷՐԵԱՆ) — Այս վերջին ամիսներու ընթացքին՝ մահը մեր ազգէն խլեց այս չորս

ղէմքերը, որոնց իւրաքանչիւրը՝ այս կամ այս շափով ու որակով՝ ուժ մը եւ արժէք մը կը ներկայացնէր :


Աւետիս Պետրոս ԺԴ-Արփիարեան, կաթողիկէ Հայոց Պատրիարք-Կաթողիկոս, բղխած Ակնայ հին ու աղնիւ մէկ գերդաստանէն, Հայ - կաթողիկէ համայնքին մէջ ընդհանուր յարգանքով պաշարուած, ամբողջ Հայ ժողովուրդի համակրանքին արժանացած էր այն վեհօրի նկարագրովը, հայրագործով ժողովրդապետի յատկութիւններով ու հարազատ Հայու սիրտով զոր ցոյց տուած էր իր Խարբերդի առաջնորդ եղած ատեն, Պոլիս՝ իբր պատրիարքական փոխանորդ, ու մանաւանդ Մարաշի մէջ, զինպազարի շրջանին, երբ իր անձնուէր, կորովի ու ճարտար վարժունքով յաջողեր էր Փրանսական զօրքին հեռանալէն յետոյ այդ քաղաքի հայ ժողովուրդին հոն մնացած մասը Քեմալի իսկ հաւանութեամբ դուրս հանել եւ ինչն իսկ այդ կարաւանին ետեւէն քայլելով զայն տանիլ մինչև Հայէպ:

Համիտեան շրջանին՝ ան իբր կասկածելի աքսորուած էր Լիրանան, ու պատերազմի ընթացքին, 1915ի ահաւոր օրերուն, ան իր հօտին հետ տարապուրթեան սոսկումներն ապրած էր:

Իր դաւանակիցներուն միաձայն հաւանութեամբ 1931ին կաթողիկէ Հայոց պատրիարք - կաթողիկոսութեան զահուն վրայ բարձրացած, այդ պաշտօնը անկից ի վեր հայ պետի մը զգացումով կատարելէ յետոյ, ան խոր ծերութեան մէջ վախճաներ է: Բովանդակ Հայ մամուլը, առանց դաւանական ու կուսակցական խտրութեան, այդ հատընտիր Հայուն յիշատակը մեծարեց սիրոյ ու պատկասանքի արտաշայտութիւններով:

Արեփան Էլմաս, որ ժրնէվի մէջ շիջեր է քանի մը ամիս առաջ, եղաւ մեծատաղանդ արուեստագէտ մը՝ իբր դաշնակահար եւ իբր նրբագայարդար, մին անոնցմէ որ հայ ցեղի գերաբուեստական կարողութիւնները օտար բարձրագոյն միջավայրերուն մէջ ամենալճիւ շօղիւնով մը կը փայլեցնեն:

« Մեծ արուեստագէտ մը վախճանեցաւ ժրնէվի մէջ, կը գրէ ժուռնալ տը ժընէվ,



Սրեֆան Էլմաս

Սրեֆան Էլմաս, հայ գաղնակահար ու նուագայարդար :

« Ծնած Իգմիր 1862ին, ան իր մատաղ հասակէն նուիրուեցաւ երաժշտութեան գոր կը պաշտէր : Ետքէն, գրականութիւնը, բանաստեղծութիւնը, փիլիսոփայութիւնը գրաւեցին իր փայլուն իմացականութիւնը : Բայց զաշնակին ուսումնասիրութեան է որ ան կը յատկացնէր իր երիտասարդ տաղանդին բոլոր ուժերը :

« Պաշտամունք մը ունէր Ֆրանց Լիսթի համար, որուն մօտ տարած էին զինքը տասերկու տարեկան եղած ատենը եւ որ իրեն խորհուրդներ տուած էր : Տարիներ ետքը, Եւրոպայի բոլոր մայրաքաղաքներուն մէջ ան նուագահանդէսներ տուաւ, բայց բանաստեղծութեան սիրահար իր հոգին երազը կը նախընտրէր ամբօրի ազմուկէն : նուագահանդէսները լքելով, վարպետը արտադրեց շարք մը երաժշտական շարադրութիւններ, ֆոնէրքօներ, պարֆարօյներ, սօնաքներ, եւն. » :

Պատերազմէն բաւական տարի առաջ, երբ Էլմաս Փարիզ կը գտնուէր, հաճոյքն ունեցած

եմ զինքն անձամբ ճանչնալու եւ ներկայ գրտնուելու Սալ Էրարի մէջ իր տուած նուագահանդէսին, ուր զմայլելի ճարտարութեամբ գործադրեց՝ Լարոպացի մեծ վարպետներու էջերու հետ՝ իրմէ ալ կտորներ եւ ջերմ ընդունելութիւն պտաւ հասարակութեան մօտ, որ ստուար մեծամասնութեամբ Ֆրանսացիներէ կազմուած էր : Երաժշտական թերթերն ալ պովեստով արտայայտուեցան իր այդ նուագահանդէսի մասին : Մօտէն ճանչնալով զինքը այդ շրջանին, զնահատեցի ու սիրեցի իր մէջ՝ մեծ արուեստագէտին հետ՝ սիրալիբ, հեղահամբոյր, համեստ մարդն ալ որ անոր կ'ընկերանար, զայն կ'ընդգրկէր :

Էլմաս, որ իր ծննդավայրին մէջ շատ փոքր հասակէն երաժշտական ձիրքեր ցոյց տուած ու տեղական ուսուցիչներով մարզուիլ սկսած էր, իր արուեստը կատարելագործած էր Վիեննայի մէջ, Անթօն Տօօր եւ Ֆրանց Քրէմը նըշանաւոր ուսուցչապետներուն ղեկավարութեան տակ : Բայց նախ քան այդ — ինչպէս բուսեցաւ քիչ առաջ, — հսկայ Լիսթը ճանչցած, իբր հաղուալիւտ ձիրքերով օժտուած եւ փայլուն ապագայ մը խոստացող երաժիշտ մը անոր համակրութիւնը գրաւած եւ անկից իր արուեստին համար ցուցմունքներ ու խորհուրդներ ստացած էր, ինչ որ հպարտութեամբ ու հրճուանքով կը յիշէր միշտ :

Տարիներ ետքը, իր նուագայարդարի համբաւը, աճած ու մեծցած, կը հասնէր ինձի, եւ մասնաւոր հաճոյքով մըն է որ քրօնիկներէս մէկուն մէջ իր երաժշտական հեղինակութեանց մասին լոյս տեսած ներբողակից յօդուածները կը թարգմանէի :

Թէ իր կեանքի երկրորդ մասին մէջ նուագահանդէսները լքած ե ինքզինքը երաժշտական ստեղծագործութեան միայն նուիրած ըլլալը պէտք է բացատրել իր «բանաստեղծութեան սիրահար» ձերարի համար ունեցած նախասիրութեամբ», ինչպէս կը գրէ ժուռնալ տը ժրնէվ, առիկա կրնայ ճիշդ ըլլալ մասամբ : Բայց անհրաժեշտ է նաև յիշատակել ատոր մէկ ուրիշ ու թերեւս գլխաւոր պատճառը, այն է որ իր կեանքի այդ երկրորդ շրջանին, Էլմաս իր ականջի ծանրութիւնը՝ զոր բաւական կանուխէն ունէր արդէն՝ բացարձակ խու-

թեան հասած տեսաւ: Ահա ինչ որ այդ մասին — եւ էլ մասի տաղանդի ու կեանքի մասին — կը գրէ Կազէր սը Լօզանի.

« ... Վաղահաս խլութիւն մը զինքը ստիպեց քիչ յետոյ իր գաշնակահարի գործունէութիւնը կասեցնելու: Այն ատեն է որ հաստատուեցաւ Լեմանի ափունքը, ուր գտաւ իր նրւագայարգարի մեծ տաղանդին նպաստաւոր միջավայրն ու շրջապատը: Գրեց՝ միմիայն գաշնակի համար՝ խել մը գործեր, պալլատներ, պարֆարօլներ, մագուրֆաներ, վալսեր, ուսմաններ, սօսաքներ, ֆօնտրօներ, Էւն., գաշնակային նշանաւոր գրուածքով մը եւ ուսմանթիկ ոճով մը, բայց ուր միշտ կը գտնենք դուռ անձնական արեւելեան կնիք մը:»

Չուիցերիական երկու մեծ օրաթերթերն ալ կը գրուատեն նաեւ հանդուցեալին ազնիւ ու բարեկործ մարդու յատկութիւնները: «Ժընէվի քաղաքացի դարձած, Սթեֆան էլ մաս դիտցաւ բարեկործական մարդին մէջ երկրին ծառայութիւն մատուցանել: Իր անասման բարութիւնը միշտ պատրաստ էր պաշտպանելու, օգնելու»:

Էլ մասի առաջին հրատարակութիւնը եղած է «Վեց էքիւտներ» տիտղոսով տետրը, զոր ձօնեց Ֆրանց Լիսթին, ի յիշատակ այն խորհուրդներուն զոր ստացած էր անկից եւ որ — ինչպէս կը գրէ էլ մասը մօտէն ճանչցող մը — «խանդավառեց վարպետը, որ սակայն կ'ըսէր թէ գաշնակի արուեստին վերջին խօսքը արդէն ըսուած է:»

« Ան հետզհետէ հրատարակեց, կը գրէ նոյն անձը, շատ մը գործեր գաշնակի համար, նշանաւոր կերպով շարադրուած, գիւրասահ ու մաքուր ոճով մը եւ անձնադրոշմ զգացումով մը: Իր «քերթուած»ները յատկանշական են այն հայրենասիրական շունչով որ զանոնք կ'ողկուրէ: Սթեֆան էլ մաս այն է Հայոց համար ինչ որ Շօֆէն Փոլոնիացուց համար եղաւ. երկուքն ալ իրենց ճմլուած հայրենիքն ողբացած են: Սթեֆան էլ մասի գործը մեծատարած է, ու միմիայն գաշնակի համար՝ գրուած այդ արտադրութիւնները մեծ մասամբ սուղուած են Լայփցիկ՝ Շթայնկրապըր Վերլակ կարեւոր հրատարակչական տան ու մասամբ Փարիզ՝ Շարլ Հայէ տան ձեռքով (Բոնփուար

ժեներալ սը Միլզիֆ): Իր կարեւորագոյն շարադրութիւններէն յիշատակենք՝ Էրեք ֆօնտրօ գաշնակի համար, նուագախումբի ընկերակցութեամբ, որոնց առաջինը ձօնուած է հռչակաւոր Էրաթիլա Անթուան Բուպինշթայնին, վեց էքիւտ գաշնակի համար, ձօնուած Ֆրանց Լիսթին, Քերթուածներ (Այդերգ, Երգեր, Հոփուերգութիւն, Գեղօն, Եղերերգ, Թ. մանս), ձօնուած Վիլթոր Հիւոյին, քսան Քերթուած (Երկրորդ շարք) գաշնակի համար, չորս սօնաք, հինգ մեղեդաւոր պար, մէկ ֆուաքօր եւ մէկ քրիօ գաշնակի եւ լարաւոր գործիքներու համար, քսանեւհինգ փրեյլիւտ, քսանեւեօթը մագուրֆա, եօթը ֆօքփիւրն, տասը վալս, երկու պալլատ, երկու պարֆարօլ, Էւն.: »

Յակոբ Յակոբեան.— Թիֆլիսի մէջ, ուր հաստատուած էր ուսուցիչական յաղթանակէն առաջ եւ ուր շարունակեց ապրիլ համայնավար ընթացի տիրապետումէն յետոյ, վախճաններ է Յակոբ Յակոբեան բանաստեղծը՝ եօթանասունամէկ տարեկան հասակին: Ծնած Գանձակ, նախնական կրթութիւնը հայ ծխական վարժարանի մը մէջ ստացած, յետոյ ատեն մը ուսսական գիմնադիտնի մը աշակերտ, ան իր մտքի եւ հոգիի խնկական դաստիարակութիւնը կերտած է գլխաւորապէս ինքնօգնութեամբ, իրեն առաջնորդ առնելով Միքայէլ Նալբանդեանն ու յեղափոխական երգերու Վերհարնը, Ատա Նեկիրին (որուն կարմիր տաղերէն խումբ մը թարգմանած է) ու մանաւանդ ուսուցիչական - ընկերավարական գրողներն ու բանաստեղծները: Ան եղած է յեղափոխական - ընկերավարական երգիչ՝ ընկերավարական յեղափոխութեան յաղթանակէն առաջ, — ինչպէս եղան Շուշանիկ Կուրդինեանն ու Վահան Տէրեանը, անոնցմէ նուազ արուեստագէտ, աւելի սիստեմաւոր, աւելի «կուսակցական»: Յեղափոխութեան յաղթանակէն առաջ, ան տուաւ երգեր, ընկերային անարդարութեանց դէմ զայրոյթն ու բողոքը, բանոր ու չքաւոր դասակարգի վրիժառու եւ վերանորոգիչ պայքարը, ամենքին համար արդար կեանքի մը հաստատման հաւատքը արտայայտող: Յեղափոխութեան յաղթանակէն յետոյ, աւելի լայն շունչով, խրոխտ ու լուսաւոր ներ-

չնչումով մը, ան երգեց ընկերվարական խոչալի համեմատ նոր կերտուող կեանքի տեսիլները, և այդ էջերուն գլխաւորներէն ևն Վոլխովսքոյը և Եիբ - կանալը (Շիրակի ջրանցքը), երկու մեծ քերթուածներ, որոնց երկրորդը լաւ ծանօթ է Փարիզի Հայութեան, Գմբէթեան գերասանէն շատ անգամներ կենդանի արուեստով մ'արտասանուած ըլլալով:

Յակորեանի բանաստեղծութիւնը մեծ մասամբ քարոզչական ոճ ունի, տաղաչափուած հրատարակախօսութիւն է, սքրուեստի տեսակէտով միջակ, մերթ բոլորովին տկար: Այսու հանդերձ իր արտադրութիւնները ընդհանրապէս համակրելի են, որովհետեւ անկեղծ համոզում մը, ազնիւ խոչալի մը ջերմ հաւատքը կը զգացուի անոնց մէջ: Ան ունի սակայն նաեւ որոշ թուով էջեր ուր իր աշխարհայեացքն արտայայտուած է սիրուն քնարեր - ցութեամբ մը կամ կորովի պերճախօսութեամբ մը, — որ այդ էջերը, առանց զանոնք թումանեանի մը, Իսահակեանի մը, Տէրեանի մը կամ Չարենցի մը քերթութեան հաւասար կացուցանելու, իրական բանաստեղծութեան ոլորտին մէջ կը պահեն:

Ամէն պարագայի մէջ, երջանիկ մարդ մը եղաւ Յակորեան: Տարիներով՝ անշուք բանւորի կամ շնչին վճարումով գործարանի հաշուակալի զրկանքներով լի մութ կեանքն անցընելէ և ընկերական ազատարար յեղափոխութեան մը հաւատքով ուղևորուելէ, այդ յեղափոխութեան խոչալն երգելէ, անոր հող պատրաստելու գործին իր միջոցներով աջակցելէ յետոյ՝ հրճուածքն ունեցաւ իր խոչալին յաղթական իրականացումը տեսնելու, ցնծութեամբ ու հպարտութեամբ երգեց այդ յաղթանակը, ունեցաւ կեանքի երկրորդ մաս մը ուր իրեն տրուեցաւ հանդիստ և ուրախ ապրելու և իր սիրած աշխատանքները միայն կատարել կարենալու միջոցները: Ան ոչ միայն Հայաստանի, այլ և ամբողջ Անդրկովկասի «Ժողովրդական բանաստեղծ» տիտղոսն ստացած էր: 1935ին, Երեւանի մէջ, Պետհրատը ի լոյս բնծայեց անոր բանաստեղծութիւններու լիակատար հաւաքածուն՝ գեղարուեստական շքեղ հրատարակութեամբ: Բայց որովհետեւ ազնիւ մարդ էր ան, ինձի կը թուի թէ անոր վերջին տարին

ամպօտած ըլլալու է անդիմադրելի տխրութեամբ մը զոր չեն կրնար իրեն ազդած շրջալ մտացածին՝ ու անկարելի յանցանքներով ամբաստանուած իր համայնավար ընկերներէն ու մանաւանդ իր տաղանդաւոր եղբայրակիցներէն ամբողջ մեծարժէք խումբի մը բաւտարկումները:

Տիրան Պէյլերեան, որուն յիսունեւօթր տարեկան հասակին անակնկալ մահուան լուրն իմացանք վերջերս, Եգիպտոսի հայ գաղութին — և ամբողջ հայ ժողովուրդի — հատընտիր գէմբերէն մէկն էր: Զինքը ճանչցած էի Պոլիս՝ զեռ պատանի, երբ ևս ինքս՝ երիտասարդ ուսուցիչ՝ իր տունը կ'երթայի հայերէնի դասեր տալու իրեն: Սուր իմացականութեամբ մը օժտուած, գրական ու մանաւանդ գիտական ու վերլիստիայական բարձրագոյն հարցերու համար խորունկ հետաքրքրութեամբ մը գրաւուած միտք մը ի յայտ կը բերէր և ստոր հետ՝ ազնիւ, քնքուշ, համակրելի նկարագիր մը: Այդ խոստմնալից պատանին իր ներշնչած յոյսերն իրականացուց: Գերմանիա զրկուած՝ Համալսարանի մէջ իր գիտական բարձր ուսումը ստանալու համար ան՝ շրջանաւարտ ըլլալէ յետոյ՝ հաստատուած Եգիպտոս, այդ երկրի Համալսարանին կարող ու յարգուած գիտական ուսուցչակեանքէն մին եղաւ, ու նաեւ Եգիպտոսի հայ գաղութին ազգային ու կրթական կեանքին կարեւոր ուժերէն մին, իրր Գահիրէի Հայոց Քաղաքական Ժողովի ատենապետ, մէկէ աւելի հոգարար-ձութեանց անդամ, ու վերջերս՝ մին ամենէն գործօն ու ձեռնհաս անդամներէն Կրթական Ծրագրի Յանձնախումբին, և իրր ամենէն գիտակից ու անձնուէր անդամներէն Ռամկավար Ազատական Կուսակցութեան, իրր լուրջ ու ներհուն աշխատակից մեր Արեւ օրաթերթին (վերջերս ան սկսած էր հոն հրատարակել նաեւ մտածումով լի բանաստեղծութիւններ որ շահեկան էին): Անիկա բարոյական ու մտաւորական բարձր ու ստող յատկութիւններով զարդարուած լուսաւոր գէմբ մըն էր որուն անհետացումը զգալի կորուստ մըն է մեր ժողովուրդին համար:

Քրոնիկիս այս բաժինը գրելու միջոցիս,

ստացայ հորի. Հայաստանի նոր թիւերու ծրար մը, և Դեկտեմբեր 1ի թիւէն իմացայ մահը Փրոֆ. ԱԻԵՏԻՄ Հ. ՔԱԼԱՆԹԱՐԻ որ Հայաստանի կարող ու փորձառու մասնագէտներէն մէկն էր, հմուտ գիւղատնտես և անասնաբույժ, բազմալաստակ ուսուցիչ: Ան ծնած էր 1859ին զեղջկական ընտանիքի մը ծոցը: Բարձրագոյն կրթութիւնն ստացած էր Փեթրոսի և համալսարանին մէջ. Մեծարանքի հաւաքական արտայայտութիւն մը կազմող յօդուածի մը մէջ զոր հրատարակած է հորի. Հայաստանը և զոր ստորագրած են խումբ մը ուսուցչապետներ (Ա. Ա. Յակոբեան, Ա. Զ. Թամազէֆ, Ս. Մ. Սմիլինսքի, Վ. Ա. Բիցքի, Խ. Ա. Երջունեան, Ս. Ա. Շչերպաքոֆ, Զ. Ֆ. Դիրլանեան, Մ. Մարտիրոսեան), հետեւեալ կենսագրական տեղգութիւնները կը գտնենք հանդուցեալի մասին. «Հոկտեմբերեան յեղափոխութենէն յետոյ, Քալանթար կը նուիրուի ամբողջապէս բնկերվարական շինարարութեան, ի յայտ բերելով արտասովոր նախանձախնդրութիւն և խանդավառութիւն: 1930ին ան կը փոխադրուի Հայաստան և կը լծուի մշտական աշխատանքի, իրբև հոգադործութեան ժողկոմխարութեան խորհրդական և իրր անասնաբուժական բարձրագոյն վարժարանի ուսուցչապետ: 1931ին իր ղեկավարութեամբ կը կազմակերպուի «Կաթնարդիւնաբերութեան գիտահետազոտական Ինստիտուտ»ի հայկական մասնաճիւղը, որ յետագային կը վերակառուցուի և կը վերածուի կաթնա - փորձադիտական աշխատանոցի: Կաթնատնտեսական անասնապահութեան և կաթնատնտեսութեան մարդին մէջ բազմաթիւ գիտական աշխատութիւններ ու ձեռնարկներ կը պատկանին Ա. Քալանթարի գրչին: Անոր խմբագրութեամբ լոյս տեսած են շարք մը գրքեր, գիւղատնտեսական պարբերաթերթեր: Ատոնցմէ զատ, ան հրատարակեր է 60 գիրք ու գրքոյկ Խ. Հայաստանի ազգաբնակչութեան լայն զանգուածներուն համար, յօդուածներ տուեր է գրեթէ բոլոր գիւղատնտեսական օրաթերթերուն: Քալանթարին կը պատկանին կարգ մը գիտեր կաթնատնտեսութեան մարդին մէջ: Մեծ մասնագէտի արժանիքին ան կը միացնէր իր մէջ մարդու բարձր յատկութիւններ, արձագանք տալով հասարա-

կական ժամանակակից կեանքի բոլոր հրատարակչութեան: Անիկա լուսագոյն օրինակը կը հանդիսանար զգայութեան, ինչպէս և զէպ ի անող երիտասարդ սերունդը բարի վերաբերմունքի: »

Հաճոյքն ունեցած էի անձամբ ճանչնալու Փրոֆ. Քալանթարը՝ Փարիզ, երբ կարճ առնէ մը հոս մնաց Խ. Հայաստան երթալէ առաջ: Երեւան անցուցած քանի մը շաբաթներուս ընթացքին, մէկ քանի անգամ հանդիպեցայ իրեն: Խանդավառօրէն յարած էր իր զործին զոր վարպետ մասնագէտի մը պէս գիտէր կատարել: Կարեւոր ուժ մըն է որ Հայաստանի հայ ժողովուրդը կը կորսնցնէ յանձին այդ բազմալաստակ գիտնականին:



Մեզմէ անդարձ բաժնուող այս սիրելի հայ գէմբերուն կողքին, պարտք կը զգամ զոնէ յարգանքի երկու տողով ողջունել առ յաւատ մեկնումը օտար երեք մեծ ու սիրելի գէմբերու, Մասարիք շէն մեծ հայրենասէրին, Ռաուլ Փոնչոն Ֆրանսացի պատուական բանաստեղծին և Մորիս Ռաֆէլ Ֆրանսացի սքանչելի երգահանին:

Առաջինը եղաւ ամենէն արդարօրէն երջանիկ մարդերէն մին մեր երկրագունդին. պատերազմէն առաջ, իրր հայրենասէր ուսուցիչ, իրր իմաստուն հանրային զործիչ, ան գիտցաւ իր ժողովուրդը պատրաստել իր ուրոյն հայրենիքի ազատագրման զործին. պատերազմի առնն գիտցաւ գլխաւոր ղեկավարն ըլլալ ազատագրման առաջնորդող ճիւղերուն, ազատագրման իրականացումէն յետոյ՝ վերականդնած հայրենիքի առաջին ու գոնարին շրջանին՝ Պէնէլչի հետ՝ հանդիսացաւ գլխաւոր վարիչը, ու իսր ծերութեան մէջ աշէրը փակեց, իր հայրենասիրական երազն ու ճիւղերը լիովին յաջողութեամբ պատկուած տեսնելէ, ինքզինքը ամբողջ ժողովուրդի մը սիրովը, յարգանքովն ու երախտագիտութեամբը պաշարուած զգալէ յետոյ:

Ռաուլ Փոնչոն, որ քիչ ծանօթ է Հայոց, Ֆրանսուս Վիլլոնի, Լաֆօնթէնի և Վերլէնի բնտանիքէն՝ զմայլելի բանաստեղծ մըն էր, խո-

բապէս «Փրանսացի», արտակարգօրէն բեզուէ, անհաւասար անշուշտ, բայց երբեք հասարակ, յաճախ ինքնատիպ ու համեղ:

Ռտօկէլ Փրանսացւոց մեծագոյն երգահանն էր՝ Տրօպիսի մահուրնէն ի վեր, ժամանակակից համաշխարհային երաժշտութեան ամենէն նուրբ և Փրանսագրոշմ վարպետներէն մին:

ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԳՈՒԹԵԱՆ
ԶԻՆՈՒՈՐԱԳՐՈՒԹԻՒՆԵՐ

Փրանսական կառավարութեան տարիներ առաջ բուէարկած օրէնքը «նանսէնեան» տարազիր (հայ, ուս, ևւն․) երիտասարդներու զինուորադրութեան մասին, սկսաւ գործադրուիլ այս տարուան Հոկտեմբերին: Պատերազմական նախարարութիւնը ամիսներ առաջ, մանրամասնեալ ու վերջնական ձեւ տալով այդ օրէնքին, յայտարարեց որ այդ կարգի օտար 20 և 21 տարեկան երիտասարդները իրենց տարեկից Փրանսացիներուն պէս պիտի հրաւիրուէին ներկայ տարուան Հոկտեմբերին՝ զիրենք հիւրընկալող երկրին պաշտպանութեան կարենալու համար մասնակցիլ՝ իրենց զինուորական ծառայութիւնը կատարելու, թէ ազատ էին այդ հրաւերն ընդունելու կամ մերժելու, բայց թէ մերժման պարագային՝ իրենց պիտի տրուէր մէկ տարուան պայմանաժամ, որպէսզի կարենան իրենց գործերը կարգադրել և Փրանսայէն հեռանալով ուրիշ երկիր մը երթալ: Իսկ 22էն 33 տարեկանները նոյնպէս ազատ պիտի ըլլային զինուորադրութեան հրաւերն ընդունելու կամ չընդունելու, բայց մերժման պարագային երկրէն հեռանալու հարկադրուած պիտի չըլլային. միայն թէ՛ Փրանսական քաղաքացի և թէ՛ դասնայ կը ցանկան այդպիսիները, զինուորական ծառայութեան հրաւերն յօժարակամ ընդունիլը անոնց խնդրանքին նպաստաւոր լուծում գտնելը պիտի զիւրացնէ:

Զինուորական ծառայութիւնը անտարակոյս բարերար նորութիւն մըն է մեր դադթական Փրանսահայութեան կեանքին մէջ: Այդ ծառայութիւնը կատարելէ յետոյ՝ մեր երիտասարդները իրենց տունը պիտի դառնան աւելի ամուր ատոզմութեամբ, աւելի առնական նկարագրով, կեանքի պայքարին հաջաբ աւելի

հօրապէս պատրաստուած, իրենց հիւրընկալ հայրենիքին ինչպէս և իրենց տոհմային ու պատմական հայրենիքին համար կազմելով աւելի զիտակից ու մարդուած պաշտպան ուժեր: Այս բոլորն ի նկատի ունենալով է որ Փրանսահայ մամուլը, ուրիշ հարցերու մէջ քիչ անգամ համերաշխ, այս հարցին հանդէպ միահարոյն գրական կարծիք յայտնեց, ու մեր երիտասարդներն ալ՝ քիչ բացառութեամբ՝ ինքզինքնին պատրաստ ցոյց տուին զինուորական ծառայութիւնը յօժարակամ ընդունելու. սա տարբերութեամբ, որ մեր թերթերէն ու դասնոյք ներշնչող խմբակցութիւններէ ոմանք անհրաժեշտ կը նկատէին Փրանսական կառավարութեան խնդրել որ Փրանսական քաղաքացի ճանչնար բոլոր անոնք որ պիտի զինուորադրուէին ինչպէս և իրենց մօտիկ ազգականները՝ զինուորական ծառայութեան երթալնէն առաջ. ոմանք նոյն իսկ յատաջ կ'երթային մինչև առաջարկել որ կառավարութեան խնդրուէր այդ առթիւ Փրանսայի մէջ գտնուող բոլոր Հայերը Փրանսական քաղաքացի ճանչնալալը — և ատոնց զլուին էր Գաղթականաց Կեդր. Յանձնաժողովը՝ իրեն համախոհ ունենալով նաև Ալլընիւ Բլեպէրի Գաղթ Օֆիսը, — այդպիսի անպորձնական ծայրայեղութիւններէ հեռու մնալով, կը խորհէին որ պէտք էր Փրանսական քաղաքացիութիւն ուղել զինուորադրուողներէն միայն անոնց համար որ իրենց կամբով այդ մասին խնդրանք ներկայացուցած պիտի ըլլային, իսկ ազատ թողուլ այն հայ երիտասարդները որ զինուորական ծառայութիւնն ընել սիրով ընդունելով հանդերձ պիտի ուղէին նանսէնեան տարազիր Հայու հանդամանքը պահել (որոշ առաւելութիւններ ստանալով): Այդ ձևով ալ զիմում ըրաւ Գաղթ Կեդր. Յանձնաժողովը կառավարութեան, 20էն 33 տարեկաններու և իրենց մօտիկ ազգականներուն համար: Արտաքին Գործոց նախարարութեան այն պաշտօնատարը որ այդ հարցով մասնաւորապէս կը զբաղէր, ուղեց ջանք մ'ընել զէթ կարեւոր շարժով մը դոհացում տալու համար Գաղթ. Կեդր. Յանձնաժողովի միջոցով յայտնուած խնդրանքին, և Արդարութեան նախարարութիւնը այդ հարցով զբաղող իր պաշտօնակցին հետ խորհրդակցելով՝ Գաղթ.

Կեդր. Յանձնաժողովի նախագահին ուղղուած նամակով մը յայտնեց թէ կառավարութիւնը կարելին պիտի ընէր որպէսզի 20 եւ 21 տարեկան հայ տարազիր երիտասարդները որ պիտի կոչուէին զինուորական ծառայութեան եւ որոնք Ֆրանսական քաղաքացի ընդունուելու խնդրանք ներկայացուցած էին, գէթ մեծագոյն մասամբ՝ զինուորագրուածներու ծառայութեան երթալէն առաջ՝ հարկ եղած քննութիւնը արագօրէն կատարուելով՝ անոնք եւ իրենց մօտիկ ազգականները քաղաքացի ընդունուէին: Եւ նոյն անձնաւորութիւնը մեզի տուաւ նաեւ իր ձեռքով խմբագրուած պաշտօնական յայտարարութիւն մը նոյն մտքով, արտօնելով որ զայն հրատարակէինք մեր թերթերուն մէջ եւ անոր վրայ հիմնուելով կոչ ուղղէինք մեր զինուորագրուած երիտասարդներէն անոնց որոնք Ֆրանսական քաղաքացիութեան խնդրանք ներկայացուցած են որ իրենց անունն ու հասցէն եւ այլ մանրամասնութիւններ մեր Գաղթ. Կեդր. Յանձնաժողովի կամ Ալքընի Բլեպէրի Հայ Գաղթ. Օֆիսի միջոցով հաղորդէին արտաքին գործոց նախարարութեան: Այս պաշտօնական յայտարարութիւնը եւ մեր կոչը հրատարակեցինք, բայց այդ միջոցին փարիզահայ երկու թերթեր, մին միւսէն աւելի ապուշ ու գոհակօրէն ամբօխալար, ելան դրել թէ մեզի տրուած յայտարարութիւնն անվաւեր էր, յերբերածոյ (.), թէ Արտ. Գործոց նախարարութեան մէկ աննշան պաշտօնեան բերանացի քանի մը տարտամ խոստում բրած ըլլալու էր մեզի, թէ ուրեմն այդ յայտարարութիւնը ունէ արժէք չունէր:

Նոյն առեւն պայքար մղելով Գաղթ. Կեդր. Յանձնաժողովին դէմ, համոզեցին զինուորագրուողներուն մեծամասնութիւնը թէ իրենց բաղձանքները կառավարութեան յայտնելու համար անոր մօտ գիմում ընողը պէտք էր ըլլար ոչ թէ Գաղթ. Յանձնաժողովը, այլ զինուորագրուողներու ներկայացուցիչներէն — եւ անոնց ինքնակոչ ու անխելք բարեկամներէն — կազմուած մարմին մը: Այդպիսի մարմին մը կազմուեցաւ եւ այնուհետեւ ան է որ կառավարութեան մօտ գիմումներն ըրաւ՝ մինչեւ երիտասարդներուն զինուորական ծառայութեան եր-

թալը: Այդ բոլորին արդիւնքն այն եղաւ որ քիչեր մեր կոչին պատասխանեցին (10 հոգի Գաղթ. Յանձնաժողովին եւ 5 հոգի Ալ. Բլեպէրի Օֆիսին): Այդքան փոքր թիւ մը կարելի չէր ներկայացնել կառավարութեան: Մեր գիմումները չչարունակեցինք եւ այդ գործը ձգեցինք զինուորագրուողներու անունով կազմուած մարմնոյն: Մեզի այդ յայտարարութիւնն ընողը Արտ. գործ. նախարարութեան յայտնի ու կարելոր պաշտօնատարներէն մին էր, Պ. տր Բեֆֆի, որ այդ հարցով մասնաւորապէս զբաղելու պաշտօն ունէր, որ այդ հարցին համար կայացած միջնախարարական երկրորդ ժողովին նախագահեց եւ որ արդէն 1936ի ներկայութիւն առեւն Ֆրանսական կառավարութեան այդ գործին բերելիք օգնութեան բաժինն ու ձեւը որոշելու համար կայացած միջնախարարական ժողովին ալ նախագահեց: Այդ ազնիւ ու հայասէր Ֆրանսացին մեր զինուորագրուող երիտասարդներուն բաղձանքներուն՝ զոր մեր միջոցով իմացած էր՝ թարգմանն ու փաստարանը դառնալով Արդարութեան նախարարութեան մօտ՝ ստացած էր արդիւնք մը, ոչ մեծատարած ու բացարձակ, բայց լուրջ եւ գործնական — 20 եւ 21 տարեկաններուն փափաքին հնար եղած չափով արագ՝ զինուորական ծառայութեան երթալէ առաջ՝ իրականացումը: Մեր զինուորագրուած երիտասարդները, իրենց պոստախօս ու անուղղամիտ «բարեկամ»ներէն խարուած, չուզեցին օգտուիլ այդ արդիւնքէն, եւ գերակշռեց՝ Ֆրանսական կառավարութեան վերջնական որոշման մէջ՝ Պատերազմական նախարարութեան թեզը, որ ամենէն խիստն էր եւ ոչ միայն այդ երկու թերթերու մեծամեծ խոստումներուն, այլ եւ նոյն իսկ 20 - 21 տարեկան զինուորագրուածներու յայտնած փափաքներուն հիշդ հակառակը կը ներկայացնէր, — այսինքն թէ 20 - 21 տարեկաններէն անոնք որ Ֆրանսական քաղաքացիութեան խնդրազիր տուած են՝ պիտի ստանան այդ իրաւունքը զինուորական ծառայութեան շրջանէն աւարտելէ յետոյ (եթէ իրենց գնդապետը նպատաւոր վկայութիւն տայ անոնց մասին), իսկ 22 - 33 տարեկաններուն համար որոշուածը (որ բանաւոր է) վերեւ յիշատակեցի արդէն:

Հիմայ, երեք ամսէ ի վեր, բոլոր 20 - 21 տարեկանները, եւ որոշ թիւ մըն ալ այն 22 - 23 տարեկաններէն որոնք կամովին ընդ առաջ պացած են զօրակոչին, իրենց զինուորական ծառայութիւնը կատարելու վրայ են: Իսկ այս օրերս՝ մինչեւ Յունուար 16՝ պիտի կանչուին 1938ի 20 - 21 տարեկանները:

Գացողները, ինչպէս կը տեսնենք ընդհանրապէս իրենց նամակներէն, դո՛ւ են իրենց զինուորական կեանքէն, շատերը նոյն իսկ ոգևորուած են անով. բայց կան որ զիրենք մինակ կը զգան այդ նոր միջավայրին մէջ, չունին իրենց հետ թղթակցող, իրենց թերթ, գիրք ու զանազան նուէրներ զրկող, — ինչպէս Փրանսացի բոլոր զինուորներն ունին: Կան որ բողմանդամ ընտանիք մը ձգած Էն իրենց ետեւ ու կառավարութեան ըստ օրինի անոնց տուած օգնութիւնը անբաւական է անոնց բոլոր պէտքերը գոհացնելու, կան որ իրենց իսկ համար չունին հարկ եղածին չափ նիւթական միջոցներ: Այդ ամէն կերպով համակրութեան արժանի երիտասարդներուն հոգեկան ու նիւթական պէտքերուն գոհացում տալու համար, Փարիզի Հայոց Ազգատանամ Ընկերութեան վարչութիւնը պատուական զազափարն ունեցաւ իրեն կից յատուկ մասնախումբ մը կազմելու՝ «Յիշէ՛» անունով, որպէս զի անիկա «կնքահայր» կամ «կնքամայր» (այսինքն հետաքրքրուող, թրջթակցող, օգնող) գտնէ անոնց որ ատոր պէտք ունին, եւ որպէս զի զուգարներ հաւաքէ ու զանոնք յատկացնէ նուէրներ զրկելու այդ զինուորներէն անոնց որ զիմում կ'ընեն, կամ անոնց ընտանիքին յաւելուածական օգնութիւն մը հասցնելու: Այս կազմակերպութիւնը արժանի է բովանդակ Փրանսահայ զազութին համակրութեանն ու աջակցութեանը: Հասցէ՝ «Յիշէ՛» մասնախումբ, Հայոց Եկեղեցի, 15, Թիւ ժան Աուժօն, Փարիզ:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՑ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ
ՀԱՐՑԸ

«Հայ եկեղեցւոյ բարեկարգութեան» հարցը զոր ամենայն Հայոց Հայրապետը մասնաւոր կոնդակով մը զբաւ վերջերս հանուր Հայութեան առջեւ, բարդ ու ծանրակշիւ հարց մըն է:

Ատով արդէն սկսաւ զբաղիլ մեր արտասահմանեան մամուլը, — Երուսաղէմի մեր Պատրիարքարանի պաշտօնաթերթէն սկսեալ մինչեւ մեր բոլոր կուսակցական ու չէզոք թերթերը. ես իմ կարգիս հարցին խորը մտնելու, նոր մանրամասնութեանց վրայ կարծիք մը յայտնելու զիտաւորութիւն չունիմ այս քրոնիկիս մէջ. պիտի ըսեմ միայն որ եթէ լաւ է որ այդ հարցին ուսումնասիրութեամբ զբաղի մեր մամուլը, անյարմար է որ հարցին բոլոր կէտերուն վերջնական լուծում տրուի ներկայ բողման, երբ Խ. Հայաստանի եւ խորհրդային այլ երկիրներու մէջ գտնուող Հայերը — մեր ազգին ստուարագոյն մասը, — չի կրնար ազատօրէն իր կարծիքը յայտնել այդ մասին, երբ Թուրքիոյ մէջ գտնուողներն ալ (որոնց նոյն իսկ թոյլ չտրուեցաւ կաթողիկոսական վերջին ընտրութեան մասնակցելու համար պատգամաւորներ զրկել) այդ հարցին վրայ իրենց մտածումը լիովին յայտնելու կարելիութիւնը չունին եւ երբ արտասահմանի մէջ իսկ՝ աւանդական ու հարազատ Հայ Եկեղեցիին կողքին բուսած կը տեսնենք՝ Ղեւոնդ սրբազանի խողխողումէն ի վեր՝ «Դաշնակցական եկեղեցի» մը, ախո՛ւր կատակ, որ կը յուսանք երկար չի տեսեր բայց որ առ այժմ գոյութիւն ունի եւ կրնայ իր անհաւատ հաւատացեալի եւ իջմիածինը շնորհող էջմիածնականի անիմաստ քիթը խօթել այս փափուկ խնդրոյն ալ մէջ եւ զայն աւելի բարդացնել: Լաւագոյնն է հարցին արմատական լուծումը յետաձգել ապագայ աւելի նպաստաւոր ժամանակաշրջանի մը, եւ առ այժմ շատանալ այդ ապագայ լուծումը պատրաստող ուսումնասիրութիւններով եւ մեր կրօնական ծայրայեղօրէն երկար արարողութեանց կրճատման եւ ասոր նման անվիճելի եւ անհրաժեշտ պէտքերու լրացումով:

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ
ԽՈՐՀ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ

«Խորի. Հայաստանի նորագոյն թիւերու ծրարին մէջ զոր ստացայ քրոնիկիս այս կէտին հասած բողման, կը գտնեմ մէկ թիւ մը միայն ուր «Հայպետհարա»ի վերջին հրատարակութեանց վրայ գէթ քանի մը չոր տողերով

տեղեկութիւն կը տրուի: Ըստ այդ հակիրճ լրատութեան, Հայաստանի խորհրդայնացման 17րդ տարեդարձին առթիւ, Հայպետհրատը ի լոյս է ընծայեր մեծաքանակ օրինակներով՝ Ծիրվանգաղէի «Կրակ»ը, «Զար Ողի»ն եւ «Նամուս»ը, Շոլոխովի «Հերկած Խոպան»ը, Մկրտիչ Կորիւնի «Կեանքի եւ սիրոյ երգեր»ը բանաստեղծութեանց ժողովածուն, Սարմէնի թարգմանած «Լենին հսկան»: Տպագրուելու վրայ են Ծրիկի բանաստեղծութեանց հաւաքածուն, «Հայ շինականի աշխատանքի երգերը» հատորը: Ի մօտոյ լոյս կը տեսնեն Ծոթա Ռուսթավելիի «Վագրենաւոր»ը, Յովհաննէս Յովհաննիսեանի երկերու առաջին հատորը, Ալեքսանդր Ծատուրեանի «Ընտիր Երկեր»ը, Նար-Դոսի երկերու երկերու երկրորդ հատորը, Պերճ Պոռչեանի երկերու առաջին հատորը, («Յեցերը եւ Յունոն»): Ասոնցմէ զատ, պիտի հրատարակուին Մաքսիմ Կորբիի «Մայրը», Մ. Մանուէլեանի «Զարթօնք» վէպը, Սունդուկեանի թատերախաղերու ժողովածուն, Երիտասարդ բանաստեղծ Յովհաննէս Ծիրազի «Արևի երկիր» եւ «Արիւնոտ շորեր» քերթուածները:

Պորին հաճոյքով մըն է որ կ'արտադրեմ այս ցուցակը, որ կը հաստատէ թէ հայ գրական շարժումը, թէև նուազած, կենդանի է սակայն միշտ, կը շարունակուի Խ. Հայաստանի մէջ. շահեկան նոր գրողներու՝ ինչպէս Յովհ. Ծիրազ կամ Արմէն Կորիւն՝ բանաստեղծութեանց հաւաքածուներ, արժէքաւոր երէց գրողներու՝ ինչպէս Մ. Մանուէլեան՝ վէպեր, լոյս կը տեսնեն կամ մամուլի տակ են, վարձանած վարպետներու՝ ինչպէս Ծիրվանգաղէ, Նար-Դոս, Յովհ. Յովհաննիսեան, Ալեքս. Ծատուրեան, Սունդուկեան, Պերճ Պոռչեան՝ երկերու ժողովածուներ, Բուսթավելիի «Վագրենաւոր»ին կամ Կորբիի «Մայր»ին պէս օտար հրաշակերտներու թարգմանութիւնը, ժողովրդական բանաստեղծութեան ամենակարեւոր շարք մը ինչպէս «Հայ շինականի աշխատանքի երգեր»ը որոնց լաւագոյններէն մաս մը Կոմիտասն է որ հաւաքեց ու հրատարակեց առաջին անգամ, եւ միջնադարեան հայ մեծ բանաստեղծ Ծրիկի գործերու հաւաքածու մը,

տպագրուելու վրայ են: Յաւալի է որ այդ հրատարակութիւններէն մէկ մէկ օրինակ չեն գրկեր — ինչպէս ցարդ կ'ընէին --- արտասահմանի գէթ կարեւոր հայ թերթերուն: Յուսա՞նք արդեօք որ այդ լաւ սովորութիւնն ալ քիչ տեսնէն կը վերահաստատուի: (1)

Խորի. Հայաստանի նորագոյն թիւերէն մէկը մեզի կը բերէ շատ տխուր լուր մը, որ այդպիսի յոյսերու առջեւ՝ գէթ ատենուան մը համար՝ զոները կը փակէ, այն թէ Խ. Հայաստանի Ժող. Կոմիտարներու խորհուրդը որոշեր է լուծարքի ենթարկել Հայաստանի Օդնութեան Կոմիտէն (ՀՕԿը), Բարեկործական Միութիւնը (Այսինքն Հ. Բ. Ը. Միութեան ներկայացուցչութիւնը) եւ Մելլոնեան Փոնտը (այսինքն Մելլոնեան Փոնտի երեւանեան տարեկան 3000 սպիկին գործածութիւնը զեկավարող Երեւանեան Յանձնաժողովը), պաշտօնական զեկոյցը կ'աւելցնէ՝ «Կազմակերպուած է յատուկ կառավարական յանձնաժողով լուծարքի հետ կապուած հարցերը լուծելու համար»: Ինչո՞ւ լուծարքի ենթարկել Բարեկործականի ներկայացուցչութեան եւ Մելլոնեան Փոնտի Յանձնաժողովի պէս հաստատութիւն-

1) Գրական Թերթի Դեկտ. 6ի թիւին մէջ՝ որ այս քրոնիկա գրելէս յետոյ ձեռքս անցաւ, ծանուցուած կը տեսնեմ ասոնցմէ զատ՝ իբր արդէն հրատարակուած, Սարմէնի «Լենին հրական», Մ. Կորիւնի «Կեանքի եւ սիրոյ երգեր» ժողովածուն, Ծրիկի «Երկեր»ը, Հոխիսիմէ Պօղոսեանի «Մարգարտածաղկի եւ լուսատիտիկի հեքեաթը», իսկ իբր ի մօտոյ հրատարակելի՝ մանկա-պատանեկական գրականութեան բաժնին մէջ՝ ծանուցուած են նաև ի միջի այլոց Խնկո-Ապէրի «Բանաստեղծութիւններ» եւ «Ընտիր երկեր», Ղազ. Աղայեանի հատոր մը երկերու, Վիքթոր Հիւկոյի «Քօզէթ»ը, Արազիի «Մանկական պատմուածքները», Ստեփան Զօրեանի «Վանուշ»ը, Մ. Մանուէլեանի «Կիեղոյից Տոկիօ», Վրթ. Փափաղեանի «Լուրդա-լուր», Ատրպետի «Տժվժիկ», Յովհ. Ծիրազի «Բեւեռի տոամը», Մ. Կորիւնի «Ծագկածորում» եւն.:

ներ որ թ. Հայաստանին ամենամեծ ծառայութիւններ մատուցած էին. դեռ տարի մը առաջ, Սթալին ինքն իսկ, սիրալիբ ընդունելութիւն ընելով Արսէն Եռայեանին, Նուպարաշէնի շինութեանց արագացման պէտքը կը զգացնէր եւ այդ գործին օգնելու համար երեք միլիոն ռուպլի Միութեան կեդր. կառավարութեան կողմէ նուէր կուտար. ի՞նչ անցաւ անկից ի վեր, որ այժմ իրերը յանկարծ այսքան ներհակ երեւոյթ զգեցած ըլլան: Ուրեմն այդ լուծարքի որոշումը՝ Պորտլանտին Հայաստանի իշխանութեան եւ արտասահմանի Հայութեան յարաբերութեանց խզում, հայրենաշէն աշխատանքին մէջ գործակցութեան կասում կը նշանակէ (ինչ որ մեծ դժբաղդու պիտի ըլլար թէ՛ արտասահմանի Հայոց եւ թէ՛ թ. Հայաստանի համար): Բայց պէտք չէ անպարենք Յուսարբի ու Հայրենիքի «պայտուշ» ներուն պէս ամէն ինչ հոն բացարձակ ու վերջնական սեւութեան մէջ թաթխուած տեսնելու. պաշտօնական զեկոյցին այն Փրազը որ կ'ըսէ թէ «կառավարական յատուկ յանձնաժողով մը կազմակերպուած է լուծարքի հետ կապուած հարցերը լուծելու համար», կրնայ նշանակել թէ կառավարութիւնը ուրիշ ձեւ մը պիտի գտնէ Բարեգործականի հետ գործակցութիւնը (Նուպարաշէնի կառուցման, Մելիզոնեան Փոնտի տարեկան 3000 ոսկիի գործածութեան եւ այլ նմանօրինակ գործերու մէջ) շարունակելու համար: Մելիզոնեան Փոնտի Երեւանեան Յանձնաժողովի մասին արդէն իսկ քանի մը ամիս առաջ լուր մը եկաւ (ոչ պաշտօնական) թէ լուծուած է եւ թէ այդ գործը յանձնուած է Համալսարանի վարչութեան (որուն արդէն յանձնուած էր յատուկ յանձնաժողով մը կազմուելէ առաջ). հաւանական է որ այդ գրոյցն է որ իրր պաշտօնական որոշում այժմ կը հազարուի մամուլին: Յուսալի է որ կառավարութիւնը նմանօրինակ կարգադրութիւն մը ընէ Բարեգործականի հետ իր յարաբերութիւնները պահպանելու, անոր գործակցութեան շարունակումը հնարաւոր դարձնելու համար: Այդ գործակցութիւնը Բարեգործականի միջոցով արտասահմանեան ամբողջ հայ ժողովուրդին հետ՝ թ. Հայաստանը Սփիւռքի

Հայութեան մէջ ժողովրդական ու սիրելի դարձնող մեծագոյն ուժերէն մէկն էր. չենք կրնար դիւրաւ ընդունիլ որ Երեւանի կառավարութիւնը թ. Հայաստանին միմիայն օգուտ բերող եւ արտասահմանեան հայրենագուրկ Հայութեան համար հրճուանք մը եւ սպոփանք մը կազմող այդ գործակցութիւնը ջնջելու անխելք եւ անսիրտ որոշումը տուած ըլլայ:

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԵԱՆ
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Արտասահմանեան Հայութեան նոր հրատարակութեանց մէջ, գրական տեսակէտով առաջին տեղը կը բռնէ Բենիամին Նուրիկեանի «Այգեկութեք»ը, զմայլելի հաւաքածու մը Պարբերդի երբեմնի կեանքին յուշերովը կազմուած կամ Ամերիկա դաշխող Պարբերդցիներու այժմեան կեանքէն քաղուած գունազոյ պատկերներու եւ սրամիտ ու համեղ կամ գրաւիչ ու յուզիչ կարծ պատմուածքներու: Այդ հատորը, որուն տպագրութիւնն ալ զեղեցիկ է ինչպէս բովանդակութիւնը եւ որուն վրայ մասնաւոր յօդուած մը պիտի հրատարակեմ ուրիշ թերթի մը մէջ, մեծ պատերազմէն ի վեր մեր մէջ երեւցած ամենէն հայագոյն, ինքնատիպ, հիւթեղ գրական արտադրութիւններէն մէկն է, նիւթով ու ձեւով շահեկան գործ մը, զգայնութեան, դիտողութեան եւ երազանքի անձնադրոյմ նկարագրովն ու արտայայտութեան մէջ տեղական գոյնի հարազատութեան ու ճօխութեան հետ նուրբ ճաշակի, շափի զդացման տիրապետութեամբը՝ մեծարժէք արտադրութիւն մը, որ սահմանուած է տեւական կեանքի եւ գոր ամէն հայ գրասէր պէտք է փութայ իր մատենադարանին մէջ ունենալ:

Բանասիրական բովանդակութեամբ հայ նոր հրատարակութեանց գլուխը կը կանգնի Գարեգին արքեպիսկոպոս Յովակիմեանի «Հատուց Թատի Ամենափրկիչը եւ նոյնանուն յուշարձաններ հայ արուեստի մէջ» ընդարձակ, հմտալից եւ կարեւոր «պատմահնայտական ուսումնասիրութիւնը» որ, բազմաթիւ պատկերներով զարգարուած, լոյս է տեսած Երուսաղէմի Ս. Յակոբեանց տպարանէն: Տպագրա-

կան ծախքերուն իրենց օգնութիւնը շնորհած են Գահիրէական երեք գրասէր յայտնի Հայուհիներ, Աննա Պութրոս կալի, Սաթենիկ Չազըր եւ Նուարզ Եղուպեան: Մեծանուն գիտնականին այս մանրակրկիտ ու յոքնաջան աշխատութիւնը նուիրուած է Հաւուց Թառի վանքին Ամենափրկիչ անունով նշանաւոր «Յիսուսի խաչէ իջման» հին ու զեղեցիկ փայտակերտ քանդակագործութեան (որ մօտ մէկ դարէ ի վեր էջմիածնի զանձարանին մէջ կը պահուի եւ որուն լուսանկարն առաջին անգամ ես հրատարակած եմ իմ «Հայ էջեր» գրքին մէջ) ծագման ու զանազան վայրեր թափառման մութ ու բարդ հարցերուն լուսարանմանը: Ան կը պարունակէ նաեւ այդ գեղարուեստական կոթողին եւ նոյն կամ անոր մօտիկ նիւթէ ներշնչուած, այսինքն խաչէ իջման կամ խաչլուծեան պատկերացում ներկայացնող հայ ալ ուշադրաւ ու սնորհ զործերու՝ զիմեղէն յուշարձաններու, խաչքարերու վրայ կամ մանրանկարներու մէջ եւ դեռ ուրիշ ձեւերով՝ համեմատական քննութիւնը, բազմապատիկ տեսակէաներով ուսումնասիրութիւնը եւ մեկնարանութիւնը: Այս երկատիրութիւնը յոքնափաստակ հեղինակին ցարդ հրատարակած բազմաթիւ ալլազան ու մեծաթէք աշխատութեանց մէջ ապահովապէս առաջին տեղերէն մին կը գրուէ:

Եստ կարելոր զործ մըն է, ուրիշ տեսակէտով, «Խարբերդի Եղեռնը» տիտղոսով ստուար հատորը զոր Նաղարէթ Փիրանեան հրատարակած է Պոսթընի մէջ, Պայքարի տպարանէն: 1915ի անիծեալ շրջանին, Թալաթի եւ րնկերներու հայաջինջ զժոխային ծրագրին Խարբերդի եւ շրջակայից մէջ ու բռնազաղթի ճամբաներուն վրայ գործադրութեան ահաւոր մանրամասնութեանց նկարագրութիւնն է զոր կուտայ մեզի հեղինակը որ այդ արհաւիրքներուն ականատես եղած, զանոնք ապրած է: Հեղինակը իր անձնական մղձաւանջային յուշերուն արձանագրումին վրայ աւելցուցած է նաեւ իր քանի մը հայրենակիցներու գրաւոր փկայութիւնները որ առանձին զլուխներ կը կաղմեն գրքին մէջ: Ամբողջ գործը, գրքի ձեւով երևալէ առաջ, լոյս տեսաւ իբր թերթօն Պայքար օրաթերթին մէջ: Չկայ՝ Հայու մը հա-

մար՝ աւելի նուիրական, եւ աւելի մըրտապէս արդիական նիւթ, քան այդ ահաւոր ժամանակաշրջանին հայ ժողովուրդի մարտիրոսագրութեան պատմութիւնը. վաւերաթղթեր՝ օտարներէ եւ Հայերէ գրուած՝ շատունինք արդէն ատոր վրայ, բայց դեռ ի՞նչքան մասեր այդ աննախընթաց ողբերգութենէն՝ կը մնան անձանօթ, շարձանագրուած, եւ ով որ պակաս մը կը լրացնէ, մեր նահատակներուն յիշատակին յարգանքի հարկ մըն է որ կը մատուցանէ, մեր աղգային պատմութեան ամենէն կարեւոր մէկ շրջանին լիակատար պատկերացմանը կը նպաստէ:

Անոնք որ կը կարծեն թէ պէտք չէ յաւերժացնել այդ սոսկումի օրերուն ճնշիչ ազդեցութիւնը հայ ժողովուրդի մտքին ու հոգւոյն վրայ, թէ ատիկա վճատեցուցիչ, տկարացուցիչ դեր մը կրնայ կատարել եւ թէ քաղաքականապէս ալ վնասակար է հայ ժողովուրդին, կը սխալին խորապէս: Թէ՛ բարոյապէս եւ թէ՛ քաղաքականապէս անհրաժեշտ եւ օգտակար է հայ ժողովուրդին՝ եւ մանաւանդ անոր օտար երկիրներ ցրուած պանդուխտ զանգուածներուն համար՝ Հայ ըլլալուն պատճառով այդպիսի զարհուրելի մարտիրոսութեան մը ենթարկուող մեր հարիւր հազարաւոր արեւակիցներուն տառապանքը, ցոյց տուած բարոյական գիմադրութիւնը եւ ինչ ինչ վայրերու մէջ հերոսական ինքնապաշտպանութիւնը կամ արի ու յուսահատ կռիւով մահը յիշել միշտ, լեցուիլ այդ պատկերներուն ներշնչումով, որպէսզի վերապրող Հայերը միշտ իրենց մտքին ու սրտին առջև ունենան այդ նահատակ Հայութեան հանդէպ իրենց պարտաւորութիւնները, որպէսզի աւելի ուժեղ ճիգով մաքատին օտարացման վրտանդին դէմ, որպէսզի հայ աղգային մշակոյթի զարգացման աւելի եռանդով ու հաւատքով նպաստեն, որպէսզի հայ աղգային դատին ներկայ եւ ապագայ պահանջներուն հանդէպ՝ առանց պոստափոսութեանց, առանց զրգոխ յիմար սպանալիքներու, իմաստուն ու գործնական ոգիով, հնարաւոր ձեւերով կատարեն իրենց ամէն տեսակի պարտականութիւնները:

Փիրանեանի զիրքը կը պարունակէ շատ մը նոր եւ կարեւոր մանրամասնութիւններ, ու գրուած է անկեղծ յուզմունքի պարզ ու զը-

րաւիչ ոճով մը: Կ'արժէ որ ամէն հայրենասէր Հայ կարգայ այդ գիրքը:

Կոմիտասեան Յանձնաժողովը ի լոյս ըն-
ծայեց սգրացեալ վարդաւորն անտիպ գործե-
րուն եօթներորդ տետրը, որուն առաջին մա-
սը կը կադմուի հայ ժողովրդական հարսանե-
կան երգերէ որոնց նօթագրութիւնն ու դաշնա-
կումը սեւագրուած գտանք իր գրպանի տեա-
րիկներուն մէջ որ Պոլսէն մեկի գրկուեցան եր-
կու տարի առաջ: Երկրորդ մասը կը կադմուի
հայ ժողովրդական մեներգներէ զոր Կոմիտաս
հաւաքած ու դաշնակած է եւ զոր Օր. Մ. Բա-
րայեան վարդաւորն ձեռագրին վրայէն իր ներ-
կայութեանը օրինակելով պահպանած է: Այս
տետրին մէջ ալ կը գտնուին հայ ժող. եր-
գին գեղեցկագոյն էջերէն մէկ քանին, խօսքե-
րուն ընազրին հետ հրատարակուած է նաեւ
Փրանսերէն թարգմանութիւնը:

Բաֆֆիի նուիրուած հատորը զոր կազմեց
ու հրատարակեց մեր ազգային վիպասանին
ճննդեան հարկըմեակի կազմակերպիչ Յանձ-
նաժողովի խմբագրական Մասնախումբը, ար-
ժեքաւոր հաւաքածու մըն է, ուր կը գտնուին
քանի մը շահեկան յօդուածներ մեծ գրողէ-
տին կեանքին ու գործին վրայ, ինչպէս եւ ար-
տատուումներ Բաֆֆիի երկասարգութեան ա-
տեն գրած շարք մը նամակներուն եւ հանդուց-
եալ յայտնի հայ գրողէտներու Բաֆֆիի մա-
սին գրուած քննարկ: Բաֆֆին սիրող ամէն Հայ
— եւ ո՞ր ճշմարիտ Հայն է որ չի սիրեր զայն
— պէտք է օրինակ մը ունենայ այդ հատորէն:
Գրքին վաճառման հասոյթը ամբողջութեամբ
պիտի յատկացուի Բաֆֆիի անտիպ մէկ գոր-
ծը կամ իր մասին գրուած գործ մը հրատա-
րակելու եւ կամ իր մէկ տպուած երկը վերըս-
տին տպագրելու:

Բանասիրական շահեկան հաւաքածու մըն է
«Հայ Տոճմանուններ» տիտղոսով գրքոյիկը զոր
Պոլսոյ մէջ հրատարակեր է Թ. Ազատեան եւ ուր
համախմբուած են ճմտալից յօդուածներ Երե-
ւանի ուսուցչապետներէն Հ. Աճառեանի եւ Ա.
Խաչատրեանի, ինչպէս եւ Կ. Բասմաջեանի,
Գ. Մանուկեանի, Ս. Շամլեանի եւ Թորոս Ա-
զատեանի՝ միեւնոյն նիւթին վրայ, որ է հայ
հին ու նոր տոճմային մականուններու քննու-
թիւնն ու լեզուաբանական ու պատմական մեկ-

նութիւնը:

Արտաւազ Արք. Սիւրմէեան Հալէպի մէջ
ի լոյս ընծայած է գրքոյիկ մը Պաղարասի Բերդը
տիտղոսով, որ խնամեալ մենագրութիւն մըն է
այժմ աւերակ վիճակի մէջ գտնուող այդ սպ-
մական բերդին որ Խաչակրաց շրջանի եւ Կի-
լիկեան հայ թագաւորութեան պատմութեան
մէջ կարեւոր տեղ մը գրուած է:

Առաքել Սարուխան գրքի ձեւով հրատա-
րակեց «Բեյլիա եւ Հայերը» վերնագրով աշ-
խատութիւնը որ հեղինակին լաւագոյն արտա-
գրութիւններէն մէկն է. անոր մէջ կը գտնենք
ամփոփուած բազմաթիւ տեղեկութիւններ —
մեծ մասամբ ցարդ շատ քիչ ծանօթ կամ ան-
ծանօթ մնացած — այն յարաբերութեանց վը-
րայ զոր հայ ժողովուրդն ու հայ մշակոյթն
ունեցած են Պելճիքայի եւ պելժ ժողովուրդին
հետ՝ Խաչակրաց շրջանէն մինչեւ Պօղոս Նու-
պարի հիմնած հայ ուսանողական թոշակնե-
րու Պրիսէլի պելժասայ Մասնախումբը եւ
պելժ բիզանդապէտ հայասէր ուսուցչապետ
Հանրի Կրէկուարի նախաձեռնութեամբ հիմնար-
կումը Պրիսէլի Համալսարանին մէջ հայագի-
տութեան ամպիոնի մը, զոր այնքան արժա-
նաւորապէս եւ արդիւնաւորապէս կը գրաւէ
Փրոֆ. Ն. Աղոնց:

Աչոտ Պատմագրեան հրատարակեր է Ա-
ղեքսանդրիոյ մէջ Երաժշտարանի վերնագրով
երգեցողութեան դասագիրք մը (զոր ինք կ'ան-
ուանէ Դասագիրք երաժշտական գրապիտու-
թեան): Պատմագրեան Առաքել Դարբիճեցիի
գերդաստանէն սերած (ու այդ պատճառով
Պատմագրեան տոճմանունը կրող), իր ուսու-
մը Գերմանիոյ մէջ ստացած երաժշտապէտ
մըն է, որ բաւական ատեն Փարիզ ապրեցաւ
եւ իր կազմակերպած նուագահանդէսներուն
մէջ ինչպէս եւ իրը Դպրոցասէրի վարժարա-
նին երաժշտութեան ուսուցիչ վալլեցուց իր
երգահանի, խմբապետի եւ դասատուի լուրջ
կարողութիւնները: Իր ամուսինը, տիկին Ռօզ
Պատմագրեան, մեր լաւագոյն երգչուհիներէն
մէկն է: Այժմ այդ արուեստապէտ ամուլը հաս-
տատուած է Եգիպտոս: Պատմագրեանի այս
մասնագիտական հրատարակութիւնը անշուշտ
կոչուած է օգտակար բլլալու՝ մեր վարժա-
րաններու մէջ երգեցողութեան ուսուցումը

դիրացնելու համար :

Ա. Տէր-Սահակեան հրատարակեր է Հալէպի մէջ «Ժողովրդական Երգարան» մը որուն տուեր է «Կոմիտաս» անունը : Առաջին մասը շարք մըն է ժամանակակից հայ երգահաններու կենսագրութեանց (սկսելով Պապա Համբարձումէն, Եղիա Տնտեսեանէն, Տիգրան Չուհաճեանէն, Աշուղ Զիւանիէն մինչեւ Պատմադրեան, Պարթեւեան, Վ. Սարգսեան եւ Գ. Ալէմշահ, շարք որուն սկիզբը զերագահ տեղ մը տրուած է նաեւ մեր երկու հին մեծ աշուղներուն, Նահապետ Քուչակին եւ Սալայթ - Նովային : Երկրորդ եւ ստուարագոյն մասը՝ բաւական ճոխ հաւաքածու մըն է հին ու նոր ամէն տեսակի երգերու որ մեր մէջ տարածուած են, անանուն ժողովրդական երգեր ինչպէս եւ յայտնի դրոշներու հեղինակած տաղեր որոնց վրայ հայ երաժիշտ մը կամ աշուղ մը եղանակ է յորինած : Հաւաքածուն կը պարունակէ խօսքերը միայն եւ ոչ եղանակները : Բանաստեղծութեան հեղինակին ինչպէս եւ եղանակը յորինողին անունը յիշատակուած է՝ երբ ծանօթ է : մերթ ալ հրատարակիչը իբր անանուն երգ դրած է իր հաւաքածուն մէջ՝ տաղեր, որ յայտնի հեղինակի մը գործ են ինչպէս՝ օրինակ՝ Իսահակեանի ինչ ինչ տաղերը : Կան հոգ աշուղտ բաւական երգեր որոնք իբր բանաստեղծութիւն բոլորովին անարժէք են, բայց հոգ տեղ գրուած են՝ որովհետեւ իբր երգ որոշ տարածում ունեցեր են : Կը նկատուին տեղ տեղ՝ հրատարակման ցաւալի անխնամութիւններ : Հաւաքածուն մէջ կայ երկու բանաստեղծութիւն ինձմէ (Երազ եւ Սէր Հայրենեաց, Պարթեւեանի եղանակով), երկուքն ալ լեցուն են ծանր սխալներով : Քուչակի վերագրուած է կուռնիլ ուստի կուգաս երգը, որ անորը չէ, եւ Քուչակի իբր տաղեր հրատարակուած են հոն Ռուսահայու մը կողմէ անհամ վերամշակումներ Քուչակեան տաղերու :

Գահիրէի Գալուստեան ազգային վարժարանի Երջանաւարտից Միութիւնը որոշած է հրատարակել ամէն տարի գրական Տարեկիրք մը : Առաջին տարեկիրքը զոր լոյս է բնծայեր, եւ որուն աշխատակցած են ոչ միայն այդ վարժարանէն ելած գրողներ, այլ եւ յայտնի գրագէտներ ու բանաստեղծներ, շատ ճոխ է եւ կը

պարունակէ մէկէ աւելի արժէքաւոր էջեր : Հատորը զարգարուած է նաեւ զեղարուեստական շահեկան նկարներու եւ զծաղրութեանց արատապութիւններով :

Նմանօրինակ նախաձեռնութիւն մը տներ է Պէյրութի «Հայ Ընձարան»ի Երջանաւարտներու Միութիւնը, այն է հրատարակել պարբերաբար գրական հաւաքածուներ, բայց ոչ թէ նոր շարադրուած անտիպ գրուածքներու, այլ՝ ծանօթ գրողներու հատընտիր էջերու : Առաջին հատորը որուն վերնագիրն է Երգիծական Ժողովածու . կը պարունակէ էջեր Յակոբ Պարոնեանի, Երուանդ Օտեանի, Արփիար Արփիարեանի, Երվանդազէի, Յարութիւն Ալփիարի, Նշան Պէշիկթաշլեանի եւ Լեո Կամսարի : Իրենց յառաջիկայ հրատարակութիւնը պիտի ըլլայ՝ ինչպէս ծանուցած են՝ կարծ պատմուածքներու հաւաքածու մը :

Հրատարակուած այս գործերուն հետ պէտք է մատնանիչ ընեմ նաեւ ի մօտոյ հրատարակելի գործ մը, որ զեղարուեստական հրաշակերտ մը պիտի ըլլայ ապահովապէս, այն է Երուանդ Օտեանի Փանչունիին ծաղըլվարեան ու վասպուրականեան արկածներու երգիծալիպական կրկնակ անմահ շարքին Ազեքսանդր Սարուխանի ծաղրանկարներով զարգարուած նոր տպագրութիւնը : Անոնք որ եղիպոտսի Արեւին ու եղիպտական թերթերու մէջ տեսած են Սարուխանի ծաղրանկարները եւ արուեստի հասկացողութիւն ունին, զիտեն որ այդ երգիծական ուժեղ զծաղրիչը իր ճիւղին մէջ մեծ արուեստագէտ մըն է, մեր մէջ իր հաւասարը չունեցող եւ օտարներէ ալ զընահատուած (ոչ միայն եղիպտական թերթեր իր զծաղրութիւնները կը փնտռեն, այլ Քրանսական պատկերազարդ շաբաթաթերթեր միջազգային ուշադրաւ ծաղրանկարներու վերարտագրութեանց իրենց շարքերուն մէջ անոր եւրոպական քաղաքականութեան նուիրած ծաղրանկարները հիւրընկալած են յաճախ) : Բացառիկ ինքնատպագրութեամբ երկու տաղանդ, Ստեան եւ Սարուխան, մէկ զըրբի մէջ միացած, ասիկա հաղուադէպ ու զերագանցօրէն հրճուեցուցիչ երեւոյթ մըն է : Բոլոր զեղարուեստասէր Հայերը աշուղտ պիտի ուզեն օրինակ մ'ունենալ այդ գրքէն : Գնել վա-

փաբրոզները պէտք է այժմէն դիմեն (գինը կան-
խիկ վճարելով) սա հասցէին՝ Alexandre Sa-
roukhan, 4 rue Sérapis, Héliopolis, Egypte.

Գինն է, շքեղ թուղթի վրայ՝ վեց տուրար,
լաւ թուղթի վրայ՝ երեք տուրար կամ 50 Ե-
գրպտ. դահեկան, սովորական թուղթի վրայ՝
երկու տուրար կամ 30 Եգրպտ. դահեկան:



Հայ հեղինակներու կողմէ օտար լեզուով
գրուած աշխատութիւններէն որ վերջերս լոյս
տեսած են, պէտք է յիշատակել Madras, the
birthplace of armenian journalisme գրքոյկը
հեղկահայ յայտնի գրող Մեսրոպ Աթեանցի:
Անգլիերէն լեզուով շահեկան մենագրութիւն
մըն է հայ առաջին լրագիրն հանդիսացած Ազ-
ղարարը հիմնող Ազաթօն Շմաւոնեան քահա-
նայի մասին: Այդ մենագրութեան կցուած է
յօդուած մը Դուրանի դասական հայերէնով
ձեռագիր թարգմանութեան մը վրայ, թարգ-
մանութիւն գոր Մահմետականութեան Սուրբ
Գրքին լատիներէն թարգմանութեան վրայէն
կատարեր է էջմիածնի միարան լեհահայ Ստե-
փաննոսը:

Քիչ մնաց որ Մեսրոպ Աթեանը այս
Քրոնիկիս Մեկնողներու շարքին մէջ պիտի
մտցնէի: Մարտէյի Հայ Սիրտը եւ արտասահ-
մանի ուրիշ հայ թերթեր ալ հրատարակեր էին
անոր մահուան լուրը: Բարեբաղդարար Մես-
րոպ Աթեանց մէկ - երկու արտասահման-
եան հայ լրագիրներու իր զրկած նամակներով
— նամակ մըն ալ ես ստացայ -- հերքեց այդ
լուրը եւ յայտնեց թէ իր «հակառակորդ»ները
զիտմամբ տարածեր են այդ սուտ լուրը որ-
պէսզի գրգռուի, յուզուի եւ իր առողջութիւ-
նը՝ որ խախուտ է արդարեւ՝ վնասուի ստ-
կից... «Անշուշտ տեսիք եւ դուք, կը զրէ ին-
ծի իր պարզ ու սիրուն գրարարովը — ի լրա-
գիրն ազգին թէ զիարդ հակառակորդք իմ
աստ, յորս են երկու «գաշնակցականք», Ել-
եալ զիս մեռեալ հոշակեցին ի լուր աշխարհի
ի յազուրդ անզուսպ կրիցն իւրեանց շար քի-
նու, գիւային նախանձու եւ դառն ատելու-
թեան, որովհետեւ փուշ մի եմ յաչս նոցին, ի
ժամու եւ ի տարաժամու խարտղանեմ զնոսս
անողորբարար: Ջանացան զայրացուցանել զիս

եւ ջղայնացուցանել զոյն սուտ ծանուցմամբ
եւ այնու վնասել զիս հոգեպէս, այլ սակայն
հրէշային ծրարիւր նոցա վիժեցաւ շարաշար,
զի ես ոչ ի գայրոյթ բրդեցայ եւ ոչ իսկ վրը-
դովեցայ, այլ կարդացի զգոյժ մահու իմոյ ա-
մենայն պաղարիւնութեամբ եւ ի ծիծաղ շար-
ժեցայ ընդ անմտութիւն հակառակորդացս...:
Որպէս տեսանեմ, դեռ պայման կենաց իմոց
չէ լցեալ, զի թէպէտ եւ երկիցս գնացեալ եմ
ի դրունս մահու յընթացս անցեալ վեց ամ-
սոցն, դեռ կենդանի եմ Տեառն կամեցողու-
թեամբ եւ շարունակեմ զգրական փձուն վաս-
տակս իմ յօդուտ ազգին...»:

Բայց այդ տարօրինակ «հակառակորդ»նե-
րը շատ անխելք միջոց մը ընտրեր են իրենց
չսիրած մարդուն վնասելու համար: Մեր այն
թերթերը որ հաւատացին այդ սուտ լուրին,
ցաւի ու յարգանքի արտայայտութիւններով
գայն հրատարակած էին եւ այդ առթիւ մեծ
զովեստով ի վեր հանած էին հեղկահայ բաղ-
ժավաստակ գրողին երկար տարինեք ի վեր
հրատարակած հայերէն եւ անգլիերէն գործե-
րու արժէքը: Այդ յօդուածները կարդալով
Մեսրոպ Աթեանց հոգեկան խոր հրճուանք
մը զգացած ըլլալու է, իսկ իր հակառակորդնե-
րը՝ անզօր ու ծիծաղելի կատաղութեամբ մը
պատժուած: Երբորդ անգամն է որ, ինչքան
ես զիտեմ, հայ գրող մը՝ դեռ ողջ՝ մեռած
կարծուելով պատեհութիւնը կ'ունենայ իր վը-
րայ գրուած դամբանականները կարդալու:
Առաջին անգամ, շատ տարիներ առաջ, Պոլիս
լուր կը տարածուէր (անճիշդ լուր) թէ Տօքթ.
Տաղաւարեան, այն ստեղծ դեռ շատ երիտա-
սարդ, իր բժշկական ուսումը նոր աւարտած,
բայց դեռ Փարիզ հիւանդանոցներու մէջ իր
ուսումնասիրութիւնները շարունակելու վը-
րայ, եւ արդէն ծանօթ Պոլսոյ թերթերուն
զրկած իր բժշկագիտական ու բանասիրական
յօդուածներով, վախճանած էր: Հրանտ Ասա-
տուր, որ անոր մտերիմ ընկերներէն մին ե-
ղած էր, Արեւիլի մէջ երկար ու ներբողալից
յօդուած մը կը յատկացնէր կարծեցեալ մեռ-
նողին: Օսմանեան Սահմանադրութեան 1908ի
հոշակուէն քանի մը տարի յետոյ, նոյնպիսի
լուր մը (գարձեալ անճիշդ) կը հասնէր թէ

Թղկատինցին վախճանած էր: Ռուսն Ջար-
դարեան, անոր մեծագոյն աշակերտը, մոռ-
նալով ազնուօրէն (ինչպէս եւ պէտք էր) որ
ան հակառակօրդ մըն էր իր պատկանած Դաշ-
նակցական կուսակցութեան, կը դրէր իր գե-
ղեցկագոյն էջերէն մին՝ ամենաբարձր գո-
վեսաներով տարփողելով մեծ գրագէտն ու մեծ
ուսուցիչը:

Այդ նախօրդ երկու պարագաներուն՝ ու եւ է
շարժմանութիւն չկար տարածուած լուրին
մէջ, սխալ լուր մըն էր պարզապէս որ տա-
րածուէր էր: Այս անգամ լուրին ազդուրը
պղտոր է եղեր, բայց արդիւնքը՝ ինչպէս նա-
խօրդ անգամներուն՝ բարի եւ արդար: Մենք
կը մտղթենք որ Սեթեանցի հակառակօրդնե-
րուն շար վառաբար ինչքան կարելի է ուշ կա-
տարուի, եւ հողկահայ մեղուաջան հայրենա-
սէր գրագէտը, յաղթելով իր ասողական տը-
կարութեան, նոր ուժ մը գտնելով իր սուտ
մահուան առթիւ իրեն հանդէպ հայ մամուլի
մէջ երևցած Պերմ յարգանքի արտայայտու-
թիւններէն, զեւ երկար ատեն շարունակէ իր
զրչով ծառայել մեր ազգին ու մեր մշակոյ-
թին: Իր վերջերս ի լոյս բնծայած մեծածա-
ւալ ու մեծարժէք գործը, *Armenia:is in India*,
որու մասին խօսեր էի Անախիտի վերջին
թիւի քրոնիկիս մէջ, Հնդկաստանի հին ու կա-
րեւոր հայ գաղութին եւ անկից բղխած ուշա-
գրաւ դէմքերուն նուիրուած այդ պատուական
աշխատութիւնը, որուն հայերէն թարգմանու-
թիւնը որ մը պէտք է երեւայ, կը բաւէ ան-
մահ պահելու այդ ազգասէր ազնիւ հայ գրո-
ղին անունը: Այդ կոթողական հատորը լուա-
ցոյն ընդունելութիւնը գտած է թէ՛ անդլիա-
կան եւ թէ՛ հնդկական մամուլին մէջ, եւ հա-
ճոյքով կ'իմանամ թէ «Մեծն Բրիտանիոյ Ար-
քունի Պատմական Ընկերութիւն»-ը այդ գրքին
երեւման առթիւ զնահատելով Մեսրոպ Սեթե-
անցի մատուցած ծառայութիւնները պատմա-
կան գրականութեան, զայն անուաներ է իրեն
անդամ, — առաջին հայ անդամը այդ մեծա-
համբաւ պատմական եւ հնագիտական Ընկե-
րութեան:

Միւսնոյն ատեն ստացայ Ն. Ազոնցի
L'aspect iranien du Servage յօդուածը, ճորտու-
թեան Իրանի ու նաեւ Հայաստանի մէջ ստա-

ցած ձեւերուն վրայ ուսումնասիրութիւն, որ
մաս կազմած է «Ժան Պոտէն Ընկերութեան
Հաւաքածու»ին, եւ Արմենակ Սաղրեանի Մու-
շի Առաքելոյ վանքի քանդակեալ զբան վրայ
(որ այժմ Երեւանի թանգարանը կը գտնուի)
զբած մէկ Փրանսերէն յօդուածը: Լայրիցիկի
զերման *Artibus Asiae* պարտերական հրա-
տարակութեան վեցերորդ հատորին մէջ այս
տեսած, երկուքն ալ առանձին տպագրու-
թեամբ հրատարակուած, երկուքն ալ թանկար-
ժէք ու խորապէս շահեկան աշխատութիւններ,
ինչպէս են բոլոր ուսումնասիրութիւնները
այդ երկու հմուտ հետախուզողներուն:

Օտար լեզուով գրող հայ հեղինակներու
արտագրութեանց այս շարքին մէջ պիտի յի-
շատակեմ նաեւ զբաղան ուրիշ սեռի մը պատ-
կանող գործ մը, այն է Monsieur Meunier
տիտղոսով միարար կատակերգութիւն մը
զոր զբքոյկի մը ձեւով ի լոյս բնծայեր է Փա-
րիցի մէջ երիտասարդ ու խոստմնալից հայ
զրող մը, Serge Mirjean (Պերմ Միրիճան-
եան), կատակերգութիւն մը որ սիրուն նա-
խափործ մըն է եւ զոր հեղինակը յաջողեր է
ներկայացնել տալ Ալպէր Փրբմիէ Փրանսական
Թատրոնի բեմին վրայ:




Կ'ուզեմ այս քրոնիկը փակել քանի մը
խօսք բսելով Յ. Քիւրտեանի կողմէ Ա-
նախիտի ներկայ թիւի յօդուածին մէջ
յարտնուած ու շեշտուած զազախարի մը վը-
րայ, որուն համամիտ չեմ: Այդ յօդուածը մե-
ծապէս շահեկան է իր երեւան բերած ու մեկ-
նաբանած իրողութիւններով: Հեղինակը իրա-
ւունք ունի երբ կը խարանէ անդլիական քա-
ղաչականութեան եսամոլ խաղերը Արեւելքի
մէջ կամ երբ ի վեր կը հանէ միամտութիւնը
հին օրերու մէջ «քրիստոնեայ Եւրոպային»
մօտ վրացական կամ հայկական զիմումներու,
բայց ճիշդ չէ մտածել թէ Հայը, Վրացին կամ
Յոյնն ու Լիբանանցին, Արեւելքի այդ քրիս-
տոնեայ ժողովուրդները, որ կը հեծէին մահ-
մետական բռնակալութեանց ծանր, նուաստա-
ցուցիչ, ազարտիչ, անհանգուրժելի լուծին

տակ, պէտք էր որ՝ աակից ազատելու համար՝ իրենց ընկիւթ ճիգերուն, իրենց երեւան բերելիք մարտման ուժին հեա՝ Լեւոպական ու ԷՏէրութեան օգնութեան ալ զիմելու զազափարը բնաւ չունենային: Յունաստանը, Սերպիան, Ռուսիան, Պուլկարիան, Ալպանիան, որ առենով թուրք բռնակալութեան լուծին տակ էին, ազատեցան՝ իրենց ճիգով ալ և Լեւոպական այս կամ այն Տէրութեան կամ Տէրութեանց խումբի օգնութեամբ: Սուրիան, Լիբանանը, նոյն իսկ ամբողջապէս մահմետական ազգաբնակչութիւն ունեցող բայց թուրք բռնակալութեան ենթարկուած Արաբիան, Իրաքը՝ վերջին պատերազմի վաղորդայնին իրենց ազատութիւնը ստացան նոյն ճամբով. Սիննական Հրեաները Երբայական հայրենիք մը վերակազմելու իրենց արդար երազը կրցան մասամբ իրականացնել նոյն ճամբով: Եթէ նոյն իսկ այսօր գոյութիւն ունի Կովկասեան Հայաստանի Հանրապետութիւն մը և անոր քով Վրաստանի Հանրապետութիւն մը, առիկա է՛ն առաջ ալ կը երկու երկիրներու և անոնց ծոցը համախմբուած ժողովուրդներուն Ռուս Տէրութեան օգնութեամբ թուրք կամ պարսիկ բռնակալութենէն ազատած ըլլալուն հետեւանքըն է. Կովկասեան Հայաստանը եթէ թուրքին ձեռքը մնացած ըլլար, այնտեղի բնակչութիւնն ալ ջարդուած փճացած կամ երկրէն հեռանալու ստիպուած կ'ըլլար թերեւ: Թրքահայ գատին ձախողման, Թրքահայութեան կործանման պատճառը՝ Եւրոպայի զիմած ըլլալնիս չէ, ուրիշ են պատճառները զոր ալլուր պարզած ենք արդէն և զոր հօս կրկնել աւելորդ է: Եւրոպական Տէրութեանց մօտ զիմումները զոր մեր նախահայրերն քրած են՝ անտանելի լուծերու տակ տուայտող իրենց ժողովուրդը փրկելու համար՝ ԺՁ. և ԺԷ: դարերէն իսկ սկսեալ, մնաս մը չեն բերած մեր ժողովուրդին, (Թրքական կոտորածները ետքն եկած են, ուրիշ պատճառներու արդիւնք). ատոնք մեր ժողովուրդին պատիւը փրկած են, պատմական անհերքելի փաստ մըն են մեր այն օտար թշնամիներուն զէմ որ մեկ իր շղթաները համբուրող ստրկահօգի ժողովուրդ հոշակած են, իսկ կովկասեան Հայութեան փճացումէ ազատ-

ման և այսօրուան Հայաստանին կազմաւորման նպատակով ազգակ մը ձեւացուցած են:

Ա. ՉՊԱՆԵԱՆ

Յ. Գ.— Բրոնիկա աւարտելէս յետոյ, վերջին բողէին կ'իմանամ Պայլարէն, անսահման



S. Տիֆինեան

ցաւով, իմ ամենէն մեծարժէք ընկերներէս մէկուն, իմ ամենասիրելի բարեկամիս, Տիրատուր Տիքիճեանի անակնկալ ու վաղաժամ մահը: Անիկա մին էր Ռամկ. Ազատական Կուսակցութեան ամենէն լուրջ և ազնիւ ուժերէն, ամերիկահայ մեծ զաղութի հանրային կեանքին սիւներէն, և հայ ժողովուրդը ծանր կորուստ մը կը կրէ անոր անհետացմամբ: Բայ ի իրր Ռ. Ա. Կուսակցութեան գործօն ու վարիչ անդամներէն մին իր կատարած ազդողուս գերէն, անիկա մեր ժողովուրդին մեծ ծառայութիւններ մատուցած է իրր Բարեկործ. Ը. Միութեան Ամերիկայի Շրջ. Վարչութեան անդամ և իրր վարիչը բարերար Կարապետ Փուշմանի հիմնած Հայ Կրթական Հիմնարկութեան որ բաղմամբիւ հայ ուսանողներու նիւթապէս օգնած, ճայալիտակրան բանախօսու-

թիւներ սարքած եւ շարք մը շահեկան զրքեր
 հրատարակած է: Ատոնցմէ զատ, անիկա հը-
 րապարակագրական լուրջ յօդուածներով աշ-
 խատակցած է Պայքարին եւ կոչնակին: Իսկ աղ-
 դասիրական մեծ կազմակերպութեանց կամ
 հանդիսաւոր տօնակատարութեանց ճաշ-
 կերոյթներուն տեսչական քամատան էր ան,

զմայլելի սրամտութեամբ օժտուած, կրնամ ը-
 սել արեւմտահայ թուամենեան մը՝ այդ տեսա-
 կէտով: Ու եւ է բառով չեմ կրնար արտայայ-
 տել կակիծը զոր ինծի կ'ազդէ այդ տասն ան-
 դամ արժէքաւոր ու սիրելի Հայուն անհե-
 տացումը:

Ա. Զ.

Վ Ր Ի Պ Ա Կ

«Անահիտ» Զ. տարի, թիւ 5 - 6, Հայ
 Գնդունիի «Գաղափարի կայծկլտութեան»ուն
 Տրդ խօսքէն սրբազրել՝

ժողութիւններունը մոլորութեանց,
 թափանցելուն քագցնելու:



Անահիտ, 1936 թիւ 4-6, էջ 30, վերէն վար
 23րդ տող մը մոռցուած է. պիտի ըլլայ՝

Եղերական ո՛վ հանգոյց,

Զոր տխտանեան ո՛չ մէկ տար կրնայ փակել...

Տիլարան եւայլն...

էջ 35, Ա. Երզն վերջին տուները այսպէս
 պիտի շարունին.

Բագուկները մաշին երկար,
 կըքի քամակս, ըլլայ կամար
 Եօքը տարուան փրոտս ու վաստակ
 Քիչ է անոր սիրոյն համար...
 Երբամ շրջիմ դաշտ ու կատար
 Յուսամ ուխտըս լինի կատար
 Եթէ նէճիպը ողջ մընայ
 Ետ կը դառնայ Անոր համար...

36րդ էջ

Հըպումովը դիւքահրաշ առասպելի եղէգին...

Նէճիպ պապակ ու կարօտ՝ ինչպէս գլուխն
 ազբիրին,

Ուզեց պաշել Տիլարան երկրորդ անգամ...

Երկընցա՛ւ...

Երազը հատաւ մութին հետ...

Ո՛վ խաբկանքը երազին՝ մինչեւ մրուրը շաքար.

Այս գլուխը շիտակ շարուած է մինչեւ

Եօքը տարի սև հագած՝ վերադարձիս սպասուն,
 Սուրբ պահած յուշն իր պանդուխտ բացակային.

Միայն թէ,

Միայն թէ, Տէ՛ր, այնպէ՛ս կոյս երբ հողն այս
 ես ձրգեցի՛

Իրեն համար...

Միայն թէ... Ա՛յն իմ մահըս պիտ ըլլար...

Եւ ոստումով մը աշխոյժ... որուն վերջին տողի
 հատիկը պիտի ըլլայ հօտիկ մինչեւ

գերթ տարվանք մը քաշակուած...

յետոյ՝

Զին խրտչեցաւ յեղակարծ եւայլն...



Անահիտի նախորդ թիւով հրատարակուած
 Ահարոն Տատուրեանի տաղերուն մէջ սպրդած

են հետեւեալ վրիպակները. «Բեւեռուած ձեռ-
 քերով», Բ. տուն, 3րդ տող

Տըզաս ըսաւ հոս ծով մ'է խաւարի...

ուղղել՝

Տըզաս, ըսաւ, կարծես ծով մ'է խաւարի...

«Վառուած մոմերով», Բ. տուն 2րդ տող.
 Մոմերուն կեանքն անհուճօրէն կ'առկայծի,

ուղղել՝

Մոմերուն կեանքն անհաճօրէն կ'առկայծի.

Նոյն, Գ. տուն, առաջին տող.

Անտարակոյս, արշալոյսէն դողահար...

ուղղել՝

Անտարակոյս այս լոյսերէն դողահար...